

5885
5886
5887
5888



S
PORT SAID
IN TRANSIT

B/4 6946 /
111 / 7045

3KM1(47.925)

7-26

ՕՐԻ


ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԻԹԵԱՆ ԱՐԺԱԼՈՅՍԻ ՀՈԿԱՆԵՐԵՆ

ՊԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՃԵՂ

(1869—1899)

Խարավին սարի եւ
Սևերոկ ջաղացի հերոսամարտեր

ԳՐԵՑ ԱՐԴԱՎ



14632

Կ. Պոլիս
Տպագր. ՍՊՆՀԱԳՀ Ե. Ա.
1919

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ամեն անգամ, երբ ազգային հեռուստ մը կճնապրորիւնը ապագայ սերունդներուն կը կատուի, մեկը միւսն աւելի հզօր ու պայծառ հականերու շենց սերունդն է որ կը պատկերանայ հոգիիդ հորիզոնին վրայ: Եւ մաներաւստրելիորուն խորհրդագոչական զգացունով մը կը հասակուի հորիզոն, որ ինձին խորուն պատկանածին մը ու մայրական աղօրի մը վերածուած՝ կը վերապահուի բոլոր անոնց, որոնք ազգ մը կերտեցին գերութեան ամբոխներու մայրիներուն, շղամերուն և արինին ընդունեան: այդ սրբագան զործին համար յօժաւական ընծայութեանդ իրենց բաղդառութիւնն ու սերը, իրենց երազերուն ու ծաղիկ հասակը...


Եւ ո՞ր մարզարկն ու ո՞ր առաջեալը, ո՞ր յեղացրողն ու ո՞ր Մեսիան աշեան դամսն պայմաններու մեջ ու աշեան գերեսորդացին համերաւստրութեանք ու մողեռակ հաւատնով կատարեց իր ինձնապարտութիւնը, բայ հայ յեղափոխականը, այդ մեծ սառսպողը, դժոխներով շշապատուած, ամբարեկան ու մշտահարած... Եւ որուն հարուստ է Հայ Յեղափոխական Դաշնայցութեան ընտանիքը այդ կարգի հականութիւններով... Ու ազգային հեռուստ անսիննութիւնը կը շեշտուի ու շշափելի կը դառնայ այն անոնց հակադրութեանք, որ կայ անոր ու միջախցրի, երազին ու իրականութեան մըջը: Անոնցն շատերը շինական ու անուս, իրունիքի զարակ եւ որուն այ վար ու անհաղորդ դարացշանիք ժիշտանկան զարապարտներուն, իրենց կամքի բայլերու ընթացքին կ'ամին, կ'աշտարակուին մինչեւ ողորը, կը դառնան կեսարներ եւ այս հրաշայի փոխանուրեանք ծնեաց սրուկներէն ապաւարտները կը կաղապարուին, շինականներուն մարզարկները վեճ եւ պարզունակ զինուորեազներէն ռազմագետները անենահանաւ...

Եւ սերացաւելի ու նույրական պաշտամունքով մը կը խոնահեցնեն ճակատ այն հողերուն, որոնց վրայ անոնց որրանները հանգեցնան, եւ մանաւանդ մաներապահ նույրունով մը կ'երկրութեան այն օճառ մայրեանը, որոնց դիցագետներն ու ծոցերն յաւերծացող օր մը, առոնք կեանիքին ու ազգին փրկութեան անոնց իրենց ինձին ու ասուածային հողերն հազար:


Փայն այն ասուածանայր ծոցերուն, որոնք մեր սոյինձները ծնան... Կրկին փայն մեծ ծնունդներուն, որոնք մեր հայութութիւնն ու սուրբերը դարձան բոլոր սպասներուն համար...



Խոկ եօրն անգամ վասնի հայ յեղափոխութեան, որ Մեծ Վարդապէտն եղաւ նիւթէն-անևահը եւ արարածէն-ասուածամարդը դարձնելու :



ՊԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ
(1869—1899) 1



ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՄԻ ՀԱԿԱՆԵՐԻՆ ՊԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ

Ծնունդներ կան, որոնք իսկական յայտնութիւններ կը գառնան, և երկնաձիգ բարձունքներու հանգոյն շրջապատի տափակութիւններէն հպարտօրէն դէպի արեւը ցցուելով՝ զարմանք և ապշութիւն հիացում և ակնածանք կ'ազդեն զիտողին... Եւ որոնց կեանքը պատմական թուական մը կը գառնայ, ու գործունէութիւնը սերունդներ դաստիարակող ճշմարտութեան մատեան մը, որոնք կ'ապրին աւելի ուրիշն համար քան իրենց, և երբ չարաշուք օր մը իրենց հագած հողը ստիպուած կ'ըլլան մերկանալու, շրջապատը խորապէս կը գիտակցի՝ թէ անոր մահանջապումով շատ քան, նոյն իսկ կեանքը իրենցմէ պակսեցաւ...

Այդպիսի հսկայ յայտնութիւն մը եղաւ Պիթլիսցի-Մուշեղի ծնունդը: 1869 թաւին ան իր նայուածքը Պիթլիսի մէջ բացաւ թշուառութեան, հալածանքի և ստրկութեան հորիզոններուն վրայ: Եւ սակայն ինքը թշուառ մը չէր, քանի որ զաւակն էր Դպէնանց Համբարձում աղայի, ազգեցիկ և հարուստ Հայու մը:

Դեռ շատ կանուխ հասակէն, Մուշեղը, ի ընէ կայտառ ու աշխոյժ մանչուկ մը, զինքը ճանչցողներուն հիացման և համակրութեան առարկան էր դարձած անխտիր: Եւ որով-

հետև սովորական ծնունդ մը չէր, ուստի և բնական էր որ այդ հասակէն իսկ արտացօլային անոր մէջ ոյժեր և ձրգառութիւնը . որոնք յատուկ էին մի միայն մեծ ծնունդներուն։ Որպէս հրամայող մը աշխարհ եկած էր ան, և իր մէջ տրամաբանութիւնը կը գործէր արագ և ուղղակի ձեւերով, առանց խորհրդածութեանց, որոնք յաճախ կամքը սակարգութեան մղելով՝ պահանջները կը չափաւորեն և զիջումներու կը դատապարտեն։ Մուշեղը զիջում չէր ձանչար և իր կամքը վէճի չէր մտնէր։

Անոր համար ինքնըստինքեան հասկանալի և անդիմադրելի օրէնք մըն էր ընկերները տեսնել իր հրամաններուն հլու և անխօս կամակատարներ . վայ անոր, որ չէր ուզեր հնազանդիւ, երբ ինքը, Մուշեղը կը հրամայէր կամ կը պարտազգրէր : Բնաւ չէր ինսայէր ընկերոջ մը, երբ ան համարձակեր մերժել Մուշեղի գրքերու ծրարը տուն տանիլ, որովհետեւ ինքը մեծ մեծ գործեր ունէր, կեանքը կ'ուզէր տեսնել իր արշալուսող աշխերով և բանակալութեան նախամիքները սրտին մէջ արձանագրել . . . Բայց և միեւնոյն ժամանակ ան հզօր պաշտպանն ու պահապանն էր իր ամէն մէկ ընկերոջ, և վայ էր եկեր այն քուրդ կամ թուրք լամուկի զլիսուն, որ համարձակուէր իր ընկերներէն մէկուն ձեռք վերցնել : Անողոք Մուշեղի պրկուած բոունցքը կը հակէր ամէն կողմ և ամէն թշնամի զլիսի վրայ : Իր անվիճելի բարձրութեան գիտակից այսպէս ան կ'իրագործէր նախախնամական որոշումը կետնքի մէջ մնալով ինքը միշտ հրամանատար և ընկերները իր կամքի որոշումներուն հպատակող զինուորներ : Ու ամբողջ քաղաքը վկայ կը դառնայ Մուշեղի, տասը տարեկան Մուշեղի, քաջագործութիւններուն՝ այն զուրումի և անսանձ կամայականութեանց հօգամասի վրայ, ուր հային, բայեա հային ապրումը անդուլ ու անողորմ գոյապայքար մըն էր միայն . . .

Անոր այնպէս կը թուէր թէ ինքը, թէ և զեռ շատ մասուկ, բայց և այնպէս կոչուած էր յեղաշրջելու իր ցեղի

գարաւոր ստրկամիտ դաւանանքը անարգ հանդուրժանքի և անվայել կամակատարութեան . . . Ուժին դէմ ուժ, ժանիքին գէմ ժանիք ու անողորմութեան դէմ անողորմութիւն ո՛չ թէ գէմ ժանիք ու անողորմութեան դէմ անողորմութիւն ո՛չ թէ քարողելով, ինչ որ մասուկը անկարող էր, այլ գործքով հրամցնելով :

Եւ ծիչդ այս պատճառով է, որ յաճախ այդ մանուկ հսկային կը տեսնէին իր ընկերներով շը շապատուած, ամէնքն աւ փայտերով զինուած, Ծաղըրկոր թաղէն դէպի Ավէ իսութաղը յառաջանալը, ուր իրեն կ'սպասէին հասակով ու թաղը յառաջանալը, ուր իրեն կ'սպասէին նոյնպէս զինեալ : Ահա Մութիւով աւելի մեծ թշնամիները նոյնպէս զինեալ : Համար շեղը հպարտ ու աննահանջ խոյանքով մը կը հասնի փողոցին ծայրը, կը դասաւորէ իր կոռուի ընկերներն ու կուտայ վերջին և կտրուկ հրամանները . «Ձեռք անցած թշնամին վերջին և կտրուկ արամանները . . . Ու կոփը բաց չը ձգել, առանց մէկ տեղը արիւնելու» — ու կոփը բաց չեղ ցեղի դէմ, մանրանկար մը դարեւոր պայքակ'սկի : Ցեղ ցեղի դէմ, մանրանկար մը դարեւոր պայքարին . . . Ու քանի՛ խոր է Մուշեղի արդար ցասումը, որքան խորունկ և անյագութիւն անոր վրէժը . . . արիւն . . . անպատճառ արիւն . . . Ան կը գիտակցէր, որ հայ ժողովուրդը ամէն ձառ արիւն . . . օր կուտար ու ծովերով էր տուած, ետ պէտք էր առնել . . . օր կուտար կ'աղմկի, փայտերու ձարձատիւն, վլլուկ ու հայութանք . . . լաց ու աղաղակ' . . . և արդէն թաղեցիք կը փուհոյանք . . . լաւ աղաղակ' . . . և արդէն թաղեցիք կը փութանակ' . . . կ'աղմկի մը վիրաւոր ու լալկան լամուկներէթան : Սակայն քանի մը վիրաւոր ու լալկան լամուկներէթան, ուրիշ ոչ ոք կը դանան հոն : Մուշեղն արդէն իր խըմզաւ, ուրիշ ոչ ոք կը դանան հոն : Մուշեղն արդէն մէջ, իր բով անյայտացած էր ծուռ ու ծուռ փողոցներուն մէջ, իր յաղթանակ'ն գո՞ն և միսիթարուած :

Այսպէս կը սանէր Մուշեղի մանկութիւնը : Ինքը իրաւունքի դասը կ'ստանար տեղուոյն հայ բողոքականաց վարժարանին մէջ և իրիկունները նոյն դասը կ'աւանդէր թուրք ու քուրդ լամուկներուն . . . Ու այս աշակերտ-ուսուցիչը հայութէ տարներու տարու էր :

Իր և իր ընկերներուն դէմ գործուած անիրաւութիւնը անողորմ չէր միայն, որ Մուշեղը կ'ընդվզէր, այլ նաև ներուն դէմ չէր միայն, որ Մուշեղը կ'ընդվզէր,

նոյնքան անհանդուրժող էր, երբ որ և է հայ անհատ կ'ենթարկուէր նախատինքի ու զրկանքի: Եւ ահա հոս է որ կը շեշտուի և կը ձեւաւորուի Մուշեղի Էպութիւնն ու կոչումը որ ուրիշ բան չէ, եթէ ոչ զինուոր-առաքեալի պաշտօնը՝ գերութեան կեանքի մէջ: Հետեւեալ պատահարը կը լուսաբանէ արդէն ամէն բան:

Օր մը Մուշեղ թիթուան մը զրւարթութեամբ դպրոցէն տուն կը վերապառնար, ամէն մէկ անկիւն իր արծուի նայուածքով զննելով: Անցեր էր շուկան և հասեր՝ Հայոց մեծ գերեզմաննոցը, երբ յանկարծ կասկածելի աղմուկ մը զինքը կեցուց իր քայլին վրայ: Առանց վարանումի կողմը ճշգելէն յետոյ, կայծակի արագութեամբ հասաւ աղմկավայրը ուր իր շանթացայտ աչքերուն հանդիման պարզուեցաւ սըրտաձմիկ տեսարան մը: Իրենց զրացի երկու թուրք հասուն երիտասարդներ բռներ էին խեղճ հայ գիւղացի մը, որ լեռներէն շալակ մը ցախ ժողուած՝ տուն կը տանէր տաք ապուր մը ուտելու երազով: Մուշեղ, ականատես վկան էր դարձած հայի անիրաւ խոշտանքումին: Զասպուած ու անզօր կատաղութեամբ կը դիտէր թէ ինչպէս բռունցքի և փայտի հարուածները անխնայ կ'իջնէին խեղճ մարդու քրտնաթորդիսուն և յոզնութենէն կորացած կոնակին... Սյդ վայրկեանին Մուշեղ անդիմազրելիօրէն կ'ըդար բոց դառնալ ու տ'զն ու տեղը լափել այն պորտաբոյծ սրիկաները և կամշանթի վերածուիլ ու քարացնել զանոնք... բայց ի զուր, հրաշքը անգոյ էր և ինքը փոքր, շա'տ փոքր՝ հարստահարուց հրէշներուն դէմ: Սակայն և այնպէս կը խորհնէր թէ դեռ բան մը կրնար ընել, թէև ոչ անմիջականօրէն, վրէժը լուծել, Հային վրէժը...

Եւ այս պատահարին գիշերն իսկ իրեն խօսեցաւ, ու գիշերական մահասարսուու ժամերուն գծեց անոր յեղափոխականի ձամբան, ուրկէ անցնիլ սահմանուած էր իրեն... Յեղաշրջում մը առաջ եկաւ իր ներաշխարհին մէջ և լրջութիւն մը դէմքին վրայ, այնքան հակագիր ու օտար

զուարթ մանկութեան: Օտարանալ սկսաւ դպրոցէն, զոր այնքան սիրած էր գեղ մինչեւ երէկ... կը խորհնէր ու կը վճռէր ինքնիրեն, թէ աւելի ազնիւ ու բարձր էր Հայութէրը լուծելուն նուիրուուի, քան գրքին ու զբասեղանին, որոնք խորթ և հակոտնեայ էին այլեւս շրջապատի իրազարձութիւններուն համար: Եւ պաղեցաւ գրքերէն ու գասերէն, և ինքնամփոփ դարձած՝ սկսաւ պատրաստուիլ Մեծ-Գործին նուիրուելու համար իր բովանդակ էութեամբը:

Հայը անգիտակ ու անհաղորդ իր մեծ զաւկին սիրտն ու ուղեղը փոթորկող ու չարչրկող մտածումներուն, որոնք բոլորովին նոր ուղի մը կը գծէին մինչ այդ օրը անձանօթ որդոց-որդի աւանդութեանց ու սպորութեանց, կը բարկանար Մուշեղի անհաղանդութեանն ու ծուլութեանը, կը ծեծէր զայն և խեղճ Մուշեղը ուրիշ ճար չունէր, եթէ ոչ ապաստանիլ իր հաւատարիմ քրոջը տունը: Մինչ այս մինչ այն փոխվրէժը կը կրծէր իր սիրտը ու գիշերները քուն չունէր: Ուստի և հազիւ թէ քանի մը օրեր էին անցեր պատհարէն, որ Մուշեղ իր մէկ երկու լաւ ընկերներով, օր ցերեկով կը դիմէ այն յանցապարտ գրացի թուրքերու տունը և զայն զուռնէն ու տանիքէն կը հրզենէ: Քանի մը ժամուան մէջ արդէն մոխրակոյտի մը կը վերածուի ամբարիշտ ու յանցապարտ բռնակալներուն որչը...: Պարզ էր թէ ի՞նչ պիտի ըլլար այս յանդուգն արարքին հետեւանքը: Բոլոք, յարձակում, կառավարական խիստ քննութիւն և խոշտանքում. պատիժ և փոխարինութիւն: Եւ Մուշեղի հօրենական տունը, տասն անդամ աւելի արժէքաւոր ու կահաւորուած կը յանձնուի արկածեալին. փողոց նետուելով Մուշեղինց ընտանիքը: Այս կարգադրութիւնը կ'ունենար նաև իր աղետաւոր հետեւանքը Մուշեղի հօր կեանքի նկատմամբ: Իեղճ հայը անակնկալ չքաւորութեան և հալածանքի մատնուածք մը ամիս վերջը կակիծէն ու յուսահատութենէն անկողին կ'իյնայ ու շուտով կը մեանի, ու ճակատագրին ձեռը

իսաղաւիք թողնելով իր ընտանիքը։ Հիմա այլիս Մուշեղ
անհայր էր ու անօգնական իր վեց որբ քոյրերու և սպաւոր
մա զմբուխտ իսաթունին հետ։

Մոր Զմրուխտ լավուսաւ
Մուշեղը կը գիտակցեր թէ ամէն բան կորսնցուցած էր,
բայց նաև բան մը շահած, որ շատ աւելի բարձր էր և ան-
գնահատելի, իր արդար վրէժինդրութիւնը: Եւ այդ բարո-
յական շահի ու յաղթանակի անվիճելի գիտակցութիւնն էր,
որ կը դարձանէր իր խզահարութեան վէրքերը, որ զջման
գգացումը գիշեր ցորեկ կը փորեր իր էութեան մէջ: Մու-
շեղը շատ լաւ կ'ըմբռնէր՝ թէ ընտանիքի թշուառութեան և
սիրելի հօր վաղահաս մահուան պատճառը ինքն էր՝ իր ան-
խորհուրդ մէկ արարքով:

Սյս օրուընէ իրեն նեղ . շատ նեղ կուզայ քաղաքւ
հեռուին գաղափարը կր չարչրկէ իր հոգին քաղըր ու դիւ-
թական հեռապատկերներով : Իր արտակարդ խառնուածքը
խոշորութիւններ կը վնասոէր , իսկ իր հայրենի նողին վրայ ,
ամէն բան գաճաճ էր ու սրտնեղիչ : Ուստի և հեռուին գա-
ղափարը , այն հեռուին , ուր կը թուի բաղզը բնակած րլ-
լալ . ինչպէս նաև հանձարն ու ազատութիւնը . ամբողջովին
կլանեցին իր մտածումները , և օրին մէկը դալկաղէմ ու
վճռական . յայտնեց իր կամքը անմիխթար մօլն ու փոյրե-
րուն : Մուշեղը կը հեռանար իր պապենական օճախէն , սու-
գի և անյունութեան մատնելով իր աւերակիալ ընտանիքը ,
որ շարունակ դառն արցունքներով օրը կ'երեկոյացնէր և
գիշերը կ'արփիացնէր :

գիշերը կ'արփիացնէր։
Մուշեղը կը մտիթարէր ու կը յուսագրէր իր սիրելի-ները արդարացնելով իր մնինումը երկու որբազան նպա-տակներու համար, հեռուն միջոցներ ձարել և անոնցմով ընտանիքի ապրուստը հոգալ, ինչպէս նաև իր ուսման ծա-րաւին մեծ ու վճիռ ակունքներէն յագեցնել։ Եւ ինչպէս որ անոր կամքը սաղիմակրելի էր, այստեղ ալ տարաւ յաղթա-նակը և առառ մը նոր սուգի մէջ թողած ամէնքը, ճանա-

պարհ ինկաւ դէպի հեռում, զինուորի մը նման հրաժեշտ առած իր սիրելիներէն:

Մուշեղի այս անսպասելի երեւումը աստվաքարդ
նկալը եղաւ քրոջ համար, որ իր եղբայրը արտակարգ
իրով մը կը սիրէր, ինչպէս որ բնական ու բնածին էր հայ

Տեղեկանալով Մուշեղի ծրագիրներուն տիրաց
երը, ու սկսաւ միջոցներ խորհիլ, արգիլելու համար պահ-
ըլիտութիւնը:

Առառու մը , նախաճաշէն յետոյ . Շողերը քրոջական իր բովանդակ սիրով ու քնքուչութեամբ փորձեց կակղացնել ըմբռաստ եղբօր կամքը , աղաչելով որ փոխէ իր ծրագիրը և մնայ իր քով : Բայց ամէն ինսդրանք և փաստաբանութիւն ի զուր անցաւ : Մուշեղը վճռականօրէն կը հակառակէր և բանտարկուած թռչնիկի մը նման աչքը ազգատ հեռուին ճամշբաներուն վրան էր մշտասեւես : Շողերը ի զուր կը ճգնէր համոզել եղբայրը յայտնելով որ իր ամուսինը թէ հարուստ և թէ բարի էր և շատ դիւրին գործ էր պաշտօն մը ստանձնել և անով ալ թշուառացած ընտանիքին օգնութեան հասնիլ : Պատասխանը միշտ մերժում էր Մուշեղի կողմէն : Եւ սակայն քոյրը չէր յուսահատէր , ինչպէս որ երբեք չեն յուսահատած բոլոր հայ մայրերն ու հայ քոյրերը : Երկար բարակ խորհելէ և իր եղբօր մտասեւեռումները ըմբռնելէ յետոյ , վերջապէս կարծեց զտած ըլլալ միջոցը , զայն պանդիբնութեան անստոյդ ու յաճախ սկ ճակատագրէն ազատելու : Իւչքիլիսէի համբաւաւոր վանահայրը . որ յաճախ վանքի գործերով Ալաշկերտ կարաքիլիսէ կուգար ու Շողերենց տունը կը գիշերէր . լու առիթ մը եղաւ փրկութեան : Եւ օր մը , երբ հիւր էր վանահայրը . Շողեր անոր իր ուսումնաաւենչ եղբայրը ներկայացնելով յանձնեց իր պաշտպանութեանը : Վանահայրը սիրով ընդունեց և Մուշեղն ալ չը հակառակեցաւ . Բայց երկար չը տեւեց Մուշեղի կեանքին այս նոր շրջանը , այդ ան չէր , ինչ ան կ'երազէր և ուրու համար դիմած էր դէպի անձնութն ու հեռուն : Ուստի հազիւ մէկ երկու ամիս վանքը կեցած՝ յանձնարարագրով մը Մուշեղը վանահայր քովէն մակնեցաւ դէպի ի իջմիածին , անմահ Հայոց Հայրիկին քով :

Հայոց Հայրիկը գրկաբաց ընդունեց իր ձագուկը, ինչ-
պէս որ անխափիր կ'ընդունէր իրեն զիմող բոլոր իր զաւակ-
ներն ու թռոները և նամանաւանդ անոնք՝ որոնք տանջան-
քի երկրէն կուգային։ Եւ Մուշեղը աշակերտ ընդունուեցաւ
Գէորգեան ձեմարանին մէջ։ Երկար չանցած Մուշեղը ար-

գէն սիրելին էր դարձած թէ Հայրիկին և թէ վանահայրեցուն, իր ցուցադրած ճարպիկութեամբն ու յեղափոխական գաղափարներով։ Մասնաւորաբար Հայրիկը կ'զբարէր Մուշեղով, ու երթալով համոզում կը գոյացնէր, որ ան բոլորովին այլ ասպարէզի մը համար էր նախասահմանեալ, քան ուսուցչի մը կամ կրօնաւորի մը։ Ուստի աւելի ու աւելի հետաքրքրուելով և ուսումնասիրելով, ճանչաւ ու գաւանեցաւ անոր մէջ զէնքի մարդը, յեղափոխական մարտիկը, և անոր համեմատ ալ ծրագիր մը պատրաստեց։ Արդէն շատ յաճախ Մուշեղին ուսը հրացան մը տուած իր հետ որսի կը տանէր, որու ընթացքին նշանառութեան փորձերու կը վարժեցնէր անոր։ Այս ուղղութեամբ Մուշեղը բաւականին կրթելէ յետոյ, օր մը զայն ներկայացուց հայ սպայի մը, խնդրելով անկէ որպէս կամաւոր արձանագրել իր արծուիկը։ Սպան որ Հայրիկին համար պաշտամունք միայն ունէր, սիրայօժար ընդունեց այս առաջարկութիւնը և արձանագրեց Մուշեղը որպէս կամաւոր զինուոր։ Մուշեղն այլ ևս իր տարիքին մէջն էր, թեւակոխած էր իր բաղձանքի և երազի աշխարհը, ու երջանիկ էր, որպէս արքայ մը։ Ու երբ զէնքի հոգիին մէջ թափանցեց ու վարպետի մը չափ առուեցաւ բոլոր ուազմազիտական գաղտնիքները, յիշեց իր թողած երկիրը, բարբարոսութիւնն ու թշուառութիւնը, արծուի թեւեր հագաւ իր սիրտը... Հայրիկն այս իմացաւ և զինքը բանակէն հանել տալով դրաւ իր խսկական կոչումին ճամբուն վրայ, իր նուիրական համբոյրովք քաջին ճակատը օծելով՝ նուիրեց զայն հայրենի աւերակներուն ու անոնց վերածնունդին... Այս օրէն Մուշեղը մտաւ գիտակից և զինեալ յեղափոխութեան մէջ ու դարձաւ զէնքի քարոզիչն ու ազատութեան առաքեալը ու մեկնեցաւ ժամանակաւորապէս Երեւանի և Կարսի շրջանը, ծրագրելու համար մայր երկրի ապստամբական շարժումները։

Եւ սակայն Մուշեղը մայր մը ունէր . . . մայր, կայ
արդիօք տիեզերքի բովանդակ տիտղոսներուն մէջ աւելի

գեղեցիկն ու խորհրդաւորը, աւելի վսեմն ու ազնուականը, քան մայր տիտղոսը։ Իսկ մայրերուն մէջ կա՞յ մայր մը հայ մօրը չափ կառչած իր զաւակներուն, անոր չափ տառապած ու անոր հաւասար ամենի զոհաբերութեանց անտրատունջօրէն ենթակայ։ Եւ Մուշեղի մայրը, ձշարիտ տիպարը զոհաբերող հայ կնոջ, որքան ալ որ տեղի էր տուած իր զաւկի աստուածային կամքին, այլ ևս չէր կրնար հանդուրժել անոր բաշակայութեանը և ճիգ կ'ընէր ամէն զնով իր ձագուկը քովն ունենալ։ Իր սիրած ամուսնու եղերական մահն ու անոր յաջորդող թշուառութիւնը արդէն ժպտաթափ էին ըրեր իր ծաղկող դէմքը և ահա Մուշեղի պանդխտութիւնը ձիւնով էին ծածկեր իր սե ու երկար մազերը։ Այլեւս իր կեանքի ամենազլխաւոր պայմաններէն մէկն էր Մուշեղի վերադարձը։ Ուստի խորհեցաւ ու երկար նամակի մը մէջ ամփոփելով իր վիշտերն ու անսահման կարօտը, զայն դըրեց Հայոց Հայրիկին։ Աղերսանքը ապարդիւն չըմնաց։ Հայրիկը որքան ալ որ տարրեր խորհուրդներ ունէր Մուշեղի ապադայ գործելավայրի մտախն, մօր մը պաղատանքին չը կրնալով դիմադրել, նամակը զրկեց Մուշեղին, իր կողմէն ևս յանձնարարելով տեղի տալ և շտապել ուրախացնելու վշտահար ու անմիտթար մայրը։ Սյս յանձնարարագրի մէջ Հայրիկը անշուշտ չէր մոռցած յիշեցնել Մուշեղին իր անգաւոնալի կոչումը, և խրատեր էր, միեւնոյն գործով ու անձնուիրութեամբ շարունակել աշխատիլ նաև հայրենի քաղաքին մէջ և ամէն ուրիշ տեղ, ուր որ ալ ճակատագիրն ու կարիքը զինքը նեսէր։ Ինքը գերագոյն պարտականութեան ուխտեալ կամաւորն էր, նետեւաբար և զայն լի ու լի կատարելը իր նպատակը կեանքին։ Մուշեղը երը Հայրիկի յանձնարարագրին հետ իր սգաւոր մօր նամակը ձեռքն առաւ, հակառակ իր պողպատէ կամքին չը կարողացաւ զսպել արցունքը և մանկան մը նման լացաւ։ Այդ նամակի տողերը ոչ միայն իրեն կը վերյիշեցնէին զարթանալի մանրամասնութեամբ մը, հրաժեշտի օրն ու փոխանակուած խօսքերը,

այլ նաև կարթնցնէին իր մէջ հեռաւոր մանկութեան յուշերն ու յիշատակները: Ու մինչ ինքը անձնատուր անցեալին կը շարունակէր լուր արտասուել, սերախարհին մէջ պայքարի էին մտած երկու սէր և երկու պարտականութիւն, բնաւանիք և հայրենիք...

Ըստանիք և հայրենիք...
Աւելի շուտ պատրաստ էր զոհել ընտանիքը հայրենիքին, բայց երբէ՛ք այս վերջինը առաջինին... Դեռ շատ պարտականութիւններ ունէր հո՞ն, ուր որ էր և ուր պէտք էր որ ըլլար... Բայց և մօր արցունքը պատասխան և բաւարարութիւն կ'աղաղակէր, ան ինքնին խորհրդապատկերն էր զժբախտացած և յուսակտուր Հայրենիքին... պէտք էր երթալ, երթալ ու հոն գործել...: Եւ արդէն վճիռը արթիթալ, երթալ ու հոն գործել...: Եւ արդէն վճիռը արձակուած էր, ու ներաշխարհի պայքարը դաղրած. Նոյն իսկ իր արցունքներուն ընդմէջն սկսեր էին ժպտիլ աչքերը, անտարակոյս մօտալուս վերտեսութեան գիրկընդիմուում-ներու հեռանկարէն: Ու նամակի յաջորդ օրն իսկ Մուշեղը ճամբորդ էր, պանդուխտը հայրենիք և զաւակը իր մօրը կը վերագառնար:

Մուշեղն արդէն Պիթլիս է, իր մօրն ու քոյրերուն գուր-
գուրանքին և հիացումին առարկայ: Մայրը մասնաւորապէս
վախնալով երկրորդ հեռացումէ մը կը խորհի Մուշեղի ոտքը
կապել: Մուշեղ որ չէր կրնար նորէն վշտացնել իր այնքան
կակիծներ ունեցող մալրը, կ'անսայ ու կը հպատակի մայ-
րական կամքին ու կ'ամուսնանայ Եզտանեան Յովհաննէս
աղայի աղջկան Շողերի հետ: Շողեւը ոչ միայն իբրև կին
ամէն բարեմասնութիւններ ունէր, այլ և ան շատ հարուստ
էր, այնպէս որ այս ամուսնութեամբ Մուշեղի նիւթական
զիրքը այնպիսի փայլ մը ստացաւ, որ չէր ունեցած իր հօր
կենդանութեան օրերուն: Եւ սակայն իր մէջ կը խօսէր յե-
ղափոխականի ոգին, ան ծնած չէր հանգիստ ու բարեկեցիկ
կեանքի մը համար, ինքը առաքեալն էր նոր գաղափարնե-
րու և վարդաշաղ ապագային: ուստի և իր նիւթական մի-
ջոցները խորհեցաւ գործածել գերագոյն նպատակին համար:

Մուշեղի համար, իր ամուսնութեան սկզբնական երեք տարիները մտածումի շրջան մը եղաւ: Ալ աւելի խորացած ու հասունցած և մասաւանդ կեանքի մէջ թրծուած՝ կը պատրաստուէր վերստին իր թոփչքն առնել, երբ ծանօթացաւ Տամատեանի հետ: Երկար ծանօթութեան պէտք չունէին ասոնք, որպէս զի իրարու հասկնային: Առաջին իսկ օրէն անոնք իրար հոգիի մէջ նայեցան և Մուշեղը վերստին թողեց իր հայրենի օճախը ու նոր ընկերոջ հետ մեկնեցաւ հոն, ուր գարափարը կը կանչէր զիրենք: Այս անգամ սակայն Մուշեղը ո՛չ միայն իր մայրն ու քոյրերը մինակ կը ձգէր, այլ նաև իր պաշտելի կինն ու երկու զաւակները՝ Հայանուչն ու Արշակը:

Տամատեանը, պատրաստուած յեղափոխական շրջիկ քարոզիչ մը, մեծ ազգեցութիւն ունեցաւ Մուշեղի երկրորդ հեռացման վճոին մէջ, ան ոգեւորութեան նոր և կենդանի աղբիւր մը եղաւ Մուշեղին համար, իսկ վերջինն ալ սպանչելի ներկայացուցիչ մը մարտական յեղափոխութեան: Երկու ընկերները Պիթլիսէն մեկնելով անցան միասին Մոտկան, Խութ, Սասուն և Մուշ: Դեռ Սասունէն անդին անցած չէին երբ վրայ հասաւ Սասունի կոտորածը: Այս խառնաշփոթութեանց ընթացքին, Տամատեան ձերբակալուելով աքսորուեցաւ Պոլիս, և Մուշեղը չնորհիւ իր աննման ճարպիկութեան օձիքը ազատած՝ վերադարձաւ Պիթլիս: Հոս իրեն կ'սպասէր զեղեցիկ անակնկալ մը: Այս միջոցին Կովկասէն նոր վերադարձած՝ Ախլաթի Սօխորթ գիւղացի Սերոր Վարդանեանը (անմահն Առբիւր-Սերորը) Պիթլիս կը գտնուէր: Ընկերական ողջագուրումներ հազիւ ունեցած՝ պէտքը զգացին վերստին մտնել ժողովրդի ծոցը: Եւ առանց ժամանակ կը դրսնցնելու միասին անցան՝ Ախլաթ, Պուլանը, Մուշ և Սասուն, ամէն տեղ ժողովուրդը յուսագրելով, պատրաստելով և կազմակերպելով: Վերոյիշեալ շրջանները այցելելէ յետոյ պէտք տեսան կրկին Պիթլիս վերադառնալ, ուր իրենց ներկայութիւնը անհրաժեշտ էր դարձած: Որով-


հետեւ Քուրտերը սկսած էին իրենց անտանելի վայրապութիւնները հայ ժողովուրդի գէմ:

Կառավարութիւնը, որ միշտ ջանացած է հայ ժողովուրդը անզլուխ ձգել, տեղեկանալով Մուշեղի և Սերորի Պիթլիս վերադառնալը, ամէն միջոցի գիւմեց զանոնք ձերբակալելու:

Ինական է թէ այս բոլոր ջանքերն ու հետապնդումները անհետեւանք մնացին: Այս անգամ ան դիմեց իր այնքան սիրած, և աւա՛ղ, զժբախտաբար շատ անգամ յաջուղած ձեւին: Կառավարութեան վատահութիւնը վայելող Հայերը ձեռք առաւ, ու կաշառքի խոստումներով և մահուան սպառնալիքներով անոնցմէ ուղեց տեղեկանալ յեղափոխական պետերու թաքստոցներն ու անոնց ծրագիրը: Ստրկական բարքերու ամենաայլանդակն ու ամենապժգալին, մատնութիւնը, որ զուգընթացաբար արտայայտուած է հայ ամենամեծ զոհաբերութեանց քով, այս պարագային ալ իր հայրենադաւութիւնը ցուցադրեց:

Շնական այս խմբակի պետերէն Դաւօնց Խաչօն այնքան առաջ տարաւ իր մատնութիւնները, որ քիչ ժամանակուան մէջ Պիթլիսի Հայութիւնը սուզի և սարսափի մատնուեցաւ: Շատ մը երիտասարդներ այս հրէշի ցուցմունքներով ձերբակալուելով զնտանները նետուեցան, շատ մը ընտանիքներ ալ կործանեցան: Զերբակալուեցաւ նաև գպրոցի ուսուցիչներէն և միեւնոյն ժամանակ Մուշեղի ընկերներէն հռչակաւոր Մարգար վարժապետը, որ և իսկոյն կախուեցաւ: Մարգարի մահէն անմիջապէս վերջը ձերբակախուեցան 30ի չափ աչքի զարնող հայեր, որոնցմէ ոմանք կախաղանի և ուրիշներ թիապարտութեան զատապարտըւեցան:

Մուշեղը, որ վասնզը կոահելով ձգած հեռացած էր Պիթլիսէն, բնաւ լուր չունէր այս աղխտաբեր մատնութիւններու մասին: Պիթլիս մը յանկարծ քաղաք կը մտնայ և տեղույն առաջնորդ Յղիշէ վարդապետ Պիթլիսիրեանէն կը



տեղեկանայ ամբողջական պատմութիւնը սարսափելի աղէ-
տին:

Արդար ցասումով լեցուած՝ դժոխային ծրագիրներ կը
յղանայ ոճրագործներն ու մասնիչները ջնջելու, և սակայն
հայ մեծամասութիւնը, որ աւաղ, միշտ անմասն մնաց ա-
զատագրման սուրբ գործին, չէր տար հարկ եղած թիկունքն
ու վատահութիւնը. բայց և այնպէս, եթէ ոչ մեծը, գոնէ
մասնակի կարելի էր գործադրել: Եւ Զիլինկիրեան վարդա-
պետի յատուկ խնդրանքով Մուշեղ յանձն առաւ միեւնոյն
գիշերն իսկ զլխաւոր մատնիչի սատակը փոել, կարենալ
ազատելու համար անմեղ բանտարկեալները, ինչպէս նաև
նոր գժրադրութիւններու առաջն աւնել, Առանց վայրկեան
մը իսկ կորսնցնելու, 1895 թուականին Մուշեղը դուրս կը
խոյանայ և Ծաղըրկոր թաղի Քամալկանց արտերուն մէջ կը
յաջողի հրացանի գնդակով վիրաւորել Խաչօն: Այս հրէշը
որ յաղթանդամ մէկն էր ու կտրիծ, առանց կարեւորու-
թիւն տալու իր ստացած վէրքին, բոլոր ուժովը դէպի քա-
ղաք կը փախչի: Մուշեղը զայն հետապնդելով կը հասցնէ
կոնակէն երկրորդ գնդակը: Խաչօն քաղաք հասած՝ իր տան
պատուհանին տակ կ'սկսի պոռալ. — «Կի՞ն, բաց զուռը,
Մուշեղ զիս սպաննեց»: Եւ հազիւ թէ այս բառերը արտա-
սանած էր, Մուշեղի երրորդ գնդակը կը համի և կը մըխ-
ուի մատնիչի գանկին մէջ: Գաղանական ոռնոց մը կը հանէ
և արդէն լուած է յաւիտենապէս, և Մուշեղը խաւարին մէջ
կորսուած:

Միեւնոյն պահին կառավարութիւնը ամէն բան տեղե-
կանալով, կ'տապէ 200 ոստիկան-զինուորներով խսկոյն պա-
շարել Մուշեղի տունը, և մանրակրկիտ խուզարկութեան
սկսիլ:

Բնական է թէ ոչինչ պիտի գտնէին, մանաւանդ Մու-
շեղը, որ ո՞վ գիտէ թէ ուր է ան ոոյն վայրկեանին, թե-
րեւս նաև իրենց մէջ և սակայն անտեսանելի...: Այսպէս
կը տեսնան թէ խուզարկութիւնը ոչ մէկ արդիւնք կու-
երը

տայ, ըստ թրքական արդարութեան և բարքերու, կ'սկսին
անխնայ ծեծել Մուշեղի կինը: Սյս արարողութիւնն ալ ա-
ւարտած՝ Մուշեղի կինը, բոլոր դրացիները. ինչպէս նաև
առաջնորդը իրարու կապած դէպի բանտ կ'առաջնորդեն:

Հարցաքննութեան միջոցին Շողերը անվախ կ'արտա-
յայտուի և կը յայտարարէ բարձրաձայն, որ իրեն հետ
յանտու բերուած հայերը ամենքն ալ անմեղ մարդիկ են, ա-
նոնցմէ ոչ մէկը ֆէտայի է, և հետեւաբար իրաւունք չէ
այս խաղաղ և անմեղ մարդիկը բանտարկել: Ու էգ առիւ-
ծի մը խրոխա կեցուածքով աւելցուց. «Եթէ ֆէտային կը
փնտոէք, ան, մատնիչ Խաչօն սպաննելով փախաւ»: Սյս
համարձակութիւնը կառավարական պաշտօնեաները ապչու-
թեան մատնոց և ունեցաւ իր լաւ ազդեցութիւնը: Բանտը
մնացին միայն Շողերն իր երկու ձագուկներով, ինչպէս նաև
իր երեք հօրեզքօրորդիքը: Մնացածները ազատ արձակուե-
ցան: Դատավարութեանը միայն Պետրոսը մէկ ու կէս տարի
վճիռ ստացաւ և միւմները կրկին ազատ ձգուեցան: Փալով
Մուշեղին, զինքը հետապնդող 50 ձիւալոր ոստիկաններու
հետ Ռահվանի Դիւզ կոչուած ձամբուն վրայ պզտիկ ընդհա-
րում մը ունենալէ յետոյ, կուռելով հասաւ Գրգուս լերան
ստորոտք գտնուող Ձրհոր գիւղը, ուր իրեն կ'սպասէր Աղ-
քար-Սերոբը իր մէկ քանի ընկերներով: Հետապնդումը մին-
չեւ հոս ալ թէկ շարունակուեցաւ, բայց Մուշեղը Աղքիւր-
չերորդի հետ արդէն գիւղին հեռացած էր, երբ ոստիկանները
գիւղը կը խուժէին: Բնական է թէ, հոս ալ խուզարկու-
գիւղը կը խուժէին: Սյս անցական է թէ, հոս ալ խուզարկու-

ցուու հայաբնակ գիւղը՝ իր ծանօթներէն մէկուն տու-
նը: Միեւնոյն տանը պատահմամբ այդ գիւղը հիւր էր նաև
քուրդ ցեղապետ Սըլճն, որ ահ ու սարսափի էր մատնած
ամբողջ գիւղը: Ասկէ աւելի յարմար առիթ մը ուրիշ անզամ

դժուար թէ ներկայանար Մուշեղին։ Ուստի առանց մէկունք
բան մը ըսելու կ'սպաննէ արիւնկզակ աւազակը և գիշեկը
զիւղէն հեռացնելով՝ կը նետէ ձորի մը մէջ։ Սլօին բազզաւ-
կից կ'լնէ նաև ուրիշ քանի մը Քուրդեր, որոնք իր գոր-
ծին խոչնոտ էին։ Դժբախտաբար հիւրասիրող տունը իր
12 աղամով՝ սուրէ կ'անցուի քանի մը օր յետոյ, Սլօի ցե-
ղի Քուրդերու կողմէն։ Մուշեղը այս միջոցին կը գտնուէր
Տատիկ գաւառը, ուր գտած էր Պատ գիւղացի Զուլումաթը՝
Երկուքով միասին մաքրագործումը շարունակելով սպաննե-
ցին ուրիշ հինգ նշանաւոր աւազակ Քուրդեր, որոնք շարու-
նակ կը կողոպտէին շրջակայ հայ գիւղացիութիւնը։

Այս սպաննութիւներով Մուշեղ բաւական յաջողած էր
մաքրել Կիւղէլտէրէ և Տատիկ գաւառները։ Մուշեղը Զու-
լումաթի հետ միասին դարձեալ կը վերադառնայ Պիթլիս։

Այս շրջանին է, որ Մուշեղի զուտ յեղափոխական
կեանքը որոշ մեծութիւն և զրօշմ կ'ստանայ և կը յայտ-
նուի աւելի ապշեցուցիչ ու տիրական ձեւով մը իր երկու
մեծ և անզուգական յատկութիւնները՝ անդիմադրելիութիւննե-
ու անընկձելի կամքի հզօրութիւնը։

Ինչպէս արդէն ըսինք, Մուշեղը վերստին իր ծննդա-
վայրին էր։ Աւելի հասուն և աւելի քան վճռական փարած
իր առաքելական կոչումին կը գործէր անդուլ։ Հայոց Հայ-
րիմին խօսքերը գիշեր ցորեկ կը զանգահարէին իր հողին՝
մէջ։

Եւ սակայն աւելի բեղմնաւոր դարձնելու համար իր
սրբազան գործունէութիւնը, պէտքը կ'զգար զլխաւոր խո-
չընդուները մաքրել։ Ասոնցմէ ամենէն վտանգաւորն էր սէր
գօմիսէր Հիւմին։ Աւազակաբարոյ երկրի նոյնքան աւազա-
կային կառավարութեան մէջ այս Հիւմին կատարեալ պաշ-
տօնական աւազակապիտ մըն էր։ Իր միահեծանութիւնը
այնքան առաջ էր սարած, որ քաղաքի հայերուն վրայ
զանազան առուրքեր էր դրած ինպաստ իր անձնական գան-
ձին։ Հարսաւահարուած հայ ժողովուրդը ստիպուած էր ոչ

միայն այդ տուրքերը տալ, այլ և գիշեր ցերեկ իր գուու-
ները լայն բանալ Հիւմիի անակնկալ այցելութիւններուն
առջև։ Խուզարկութիւնները չափ ու սահման չունէին, մա-
նաւանդ Մուշեղի տունը։ Մուշեղը կը խորհէր ծուղակը ձգել
այս շնագայլը և յաջողեցաւ ալ։ 1898 թուականին, գիշեր
մը Սերոբի, Սիմոնի և մէկ երկու ուրիշ ընկերներու հետ
զիմեցին այն պունիկ կնկան տունը, ուր պիտի այցելէր
Հիւմին։ Պունիկի ստիպեալ հաւանութեամբը անկիւն մը մը-
տան և պահուեցան։

Շատ չանցած սէրգօմիսէր իր սովորական լկտի շար-
ժուձեւերով ներս մտաւ առանց բան մը կասկածելու։ Հա-
զիւ թէ ճաշասեղանը իր թանկագին բմպելիներով պատրաս-
տուած էր և Հիւմին իր տարփածույով սեղանի գլուխը բազ-
մած, երբ ահաւոր Մուշեղն իր վրէմի ընկերներով հոգէառի
մը նման թագստուէս զուրս ելած՝ անոր առջեւ հսկաացաւ։
Հիւմին այս անակնկալէն սարսափահար՝ Մուշեղի ոտքերը
իինալով ամննաստրկական աղաչանքներով սկսաւ պաղատիլ,
որ իր կեանքը ինայէր։ Մուշեղը ամենայն սաղարիւնու-
թեամբ հետեւեալը պատախանեց, «Յո իւէրն անիծած, ես
քեզի հորեկ կը փնտոէի, գիշեր ձեռք անցար, կարելի՞ է
որ ես զքեզ բաց թողեմ... Դե՛՛ շուտ փորդ կշտացուր. որ
անօթի չը սատկիս»։ Հիւմին զրեթէ զգայագիրկ, մնքենա-
կանօրէն փորձեց քանի մը պատառ կերակուր ուտել, այն
ալ Մուշեղի հրամանէն բւնազատեալ։ Պատանները շատ
գժուարութեամբ կուլ կ'երթային, ուստի և օդնութեան հա-
սաւ Մուշեղի դաշոյնը։ Հաղիւ մէկ երկու վայրկեան և
արդէն ոճրագործ ձրիակերի անչունչ սատակը փոռուած էր
տոնական սեղանին առջև։ Մեծ արգելքը վերցուած էր,
պէտք էր հիմա շան սատակը հեռացնել։ Թուրք երիտա-
սարդ մը կը կանչուի, և մահուան սպառնալիքներով կը
հարկադրէ Մուշեղը, որ սատակը շալակն առած՝ տանի ձգէ
կամուրջի տակ. այնպէս որ կարելի ըլլայ մօտակայ զօրա-
նոցի զօրքերէն տեսնուիլ։

Պատուիրածին պէս ալ եղաւ : Մուշեղը հոգեպէս մխիթարուած տուն վերադարձաւ իր ընկերներով : Քանի մը օր հանգստանալէ յետոյ, նոյն ընկերներուն հետ անցաւ գէպի Ախլաթ : Հոս համնելուն պէս առաջին զործն եղաւ աղբեկ Քիւրատերուն վրայ և աղաւ շունչ առնել տալ տեղացի հայ բնակչութեան՝ ազատելով զանոնք քրդական շահատակութիւններէն : Այս իսկ նպատակով շրջեցաւ Ախլաթի շրջականները, որդորեց ու համոզեց գիւղացիները, որպէսզի ինքնապաշտպանութեան դիմեն : Եւ այս կենսական զործը խրախուսելու համար իր ընկերներէն ոմանք դրկեց կովկսւ և այնտեղէն զէնքեր բերել տալով՝ բաժնեց գիւղացիութեան, այսպէսով այդ շրջանի Հայութիւնը պատրաստեց ուժեղ դիմադրութեան մը, պատահական որ և է յարձակումի մը դէմ : Աւսպէս շատ լաւ կազմակերպած էր բովանդակ զուտ հայաբնակ գիւղերը . կը մնային միայն Նազիկ լճի եղերքը գտնուող՝ Շաղիկ, Խիեարտանք և քանի մը քրդախառն գիւղերը : Մուշեղ խոհեմութիւն չը սեպեց ուղղակի գիւղերը մտնելով գործել . Ուստի իրեն կայան ընտրեց լճի եղերքը գտնուած ժայռերը : Այս մնաւոր ժայռերու ծոցն ապաստանած՝ սկսեց յարաբերութիւններ մշակել մտադրած գիւղերուն հետ և զանոնք ամենքն ալ կազմակերպել : Երբ այս զործն ալ աւարտած էր, որոշեց անցնիլ Փրխուս զուտ հայաբնակ գիւղը : Սակայն հոչակաւոր ցեղապետ Մուհրոյի որդիքը որոնք լսեր էին Մուշեղի գործունէութեան մասին, ինչպէս նաև անոր մտադրութեանը տեղեակ էին, Նազիկի բլուրներուն վրայ գիրք բոնած՝ որոշած էին ճամբան կապել և սպաննել Մուշեղը : Մուշեղը որ բոլորովին կ'անդիտանար ասոնց ծրապիրը, իր ընկերներուն հետ միասին անախորժ անակնկալի մը հանդիպեցաւ, երբ մնաւոր ժայռերը թողած՝ կ'անցնէր իր որոշած գիւղը : Եւ սակայն ասոնք Մուշեղի և իր ընկերներուն համար սովորական դա, ագրութիւններ էին, և ամէն անգամ ալ գիւրութեամբ յաղթահարած էին վտանգը : Միեւնոյն ճակատագրին

Ենթարկուեցաւ նաև այս դաւն ալ։ Հազիւթէ բլուրներու վրայ ելան և նշմարեցին Քուրաերը, ճարպիկ ռազմագիտութեամբ մը իրենք յաջողեցան շղթայի տակ առնել դաւադիր-ները և մէկն ալ սպաննել։

Ասոր վրայ Քուրսերը սարսափած՝ զէնքերը նետած անձնատուութիւն կ'աղերսեն, ինչ որ Մուշեղը կ'ընդունի: Հաւաքիւով անոնց զէնքերը, զիրենք ալ կը կապէ և որպէս գերի բաւական տեղ միասին կը տանի առջին ձգած: Սապերի բաւական տեղ միասին կը տանի առջին ձգած: Սապային նկատի ունենալով հայ զիր զայիութեան զիրքն ու կայն նկատի ունենալով հայ զիր զայիութեան զիրքն ու պայմանները, գերիները կ'արձակէ իրենց կապանքներէն և ազատ կը թողու: Միայն թէ անոնցմէ պատուի խօսք և ազատ կը թողու: Միայն թէ անոնցմէ պատուի խօսք կ'առնէ, այլ ևս չը նեղել իրենց շրջանի Հայութիւնը, Այս միջոցներուն Սիւլաթի մէջ կաղմակերպական գործին վտանգաւոր գարձող քանի մը թուրքեր և Քուրդեր մաքրելէ յետոյ, աւելի ընդարձակ և մեծ գործերու համար որոշեց առժամաբար անցնիլ կովկաս և խոշոր ուժերով ու ռազմաժթերքով վերադառնալ իր պաշտած հայրենիքը: Այստեղ

Կովկասի մէջ Մուշեղ մօտ վեց ամիս մնաց : Եյսական
արդէն ծանօթ էր ինքը և ընդհանուր յարզանքի ու վստա-
հութեան առարկայ : Իբաւասու մարմիններուն իր ծրագիրը
պարզելով, յաջողնցաւ մեծ քանակութեամբ ուզմամթեր-
պով ու 150 զինալարժ ու կտրիճ ընկերներով վերադառնալ
սպասել նոր հրահանգներու :

Երկայն Նատօի յանձնուած խումբը նոյն օրը կ'սահպես քիւրտ գիւղ մը իջեւանիլ և ցորեկը հոն անցնել։ Այս բանի համար զիւղացի քիւրտի մը վճարուած էր որոշ գումար մը, և փոխադարձ խոստում առնուած՝ մինչեւ իրիկուն պատսպարելու։ Այս քիւրտ աանտէրը ինչպէս առ հասարակ բոլոր Քիւրտերն են, կը խաբէ խումբը։ Զանոնք իր տունը լեցնելէ ու գումարը առնելէ յետոյ։ Յուղաին պէս կը փութայ լուր տալ գիւղապետին։ որ իսկոյն հաւաքելով բոլոր գիւղացիները, կ'առաջարկէ ֆէտայիներու իջեւանած տունը պաշարել։

Կ'սկսի յարձակումը և ներսէն պատսպանը։ Մուղակի մէջ բոնուած առիւծներու պէս ֆէտայիները։ «Կոռուեցէ՛ք տղերք»ը երգելով կը պատերազմին։ Պարզ է թէ գիրքերու և թուական անհաւասարութիւնը Հայերէն մեծ կորուստներ կը խլէ։ Նատօին կը յաջողուի իր երեք բնկերներով դուրս գալ տունէն և գուրսը շարունակել կուիր։ Մուշեղը՝ որ ըստիպեալ էր ինքն ալ այս գիւղէն անցնիլ, յսելով իր հայրենակիցներուն անձնատուութիւնն ու մորթուուիլը կը կոահետէ եղելութիւնը։ կարուկ հրաման մը խմբին, և ահա գաւաճան գիւղը պաշարուած է ֆէտայիներով։ Արգար կատաղանքը իր սարսափելի նախմիրը կը գործէ։ և հազիւ քանի մը ժամանակակից բովանդակ բնակչութիւնը իր արուով բակուած գիւղերնոց մը։

Մուշեղ իր սազմամթերքը միւչեւ հոս գիւղացիներու շալակներով բերել տուած էր, նկատելով որ սահմանագլուխէն ձիով կամ ջորիով անցնիլը կրնար վասնգաւոր հետեւանքներ ունենալ։ Բայց այժմ իր տրամադրութեան տակն ունէր բնացնջուած քիւրտ գիւղի բոլոր գրաստները։ Ուստի ամբողջ սազմամթերքը այս գրաստներուն վրայ բառնալով գէպի Ալաշկերտ ճամբայ ինկաւ։ Գիւղէն ելլելէ յետոյ մէկ օր իրիցու գիւղի մօտականները խոտի գեղերու մէջ հանգըտանալով բարձրացաւ Շեռեան գետի մօտերը Ղըլիճ

Կէտուկ լեռնակիրճը, որ Տութաղը կը բաժնէ Ալաշկերտէն։ Մուշեղի նպաստակն էր Շեռեան հասնելով ըստ կարելոյն հեռանալ Ալաշկերտի բերդի և Կարագիլիսէի զինուորական կեդրոններէն։ Բայց գժբախտաբար խումբը իր հետքը բուլովին չէր կրցած անյայտացնել, վաշտ մը զինուորներ ճամբայ էին ելած Մուշեղը ձեռք անցնելու։ Ասոնք սկսեր էին սոսկալի կերպով նեղել բոլոր հայ գիւղերը, ծեծել ու խուզարկութիւններ կատարել։ Վերջապէս ա՛լ յոդնած իրենց վայրագութիւններէն ուղղուեր էին գէպի Ղըլիճ կէտուկ լեռը։ Իրիկուան կողմերը, երբ Մուշեղ իր խմբով լեռ կը բարձրանար, նշմարեց որ գօրքերու և քիւրտերու հսկայ բազմութիւն մը նոյն մտքով գէպի լեռ կուզան։ Սակայն գեռ ֆետայիները նշմարած չ'ըլալուն, Մուշեղ հրամայեց խումբին քայլերը արագացնել. և այսպէս հասան մինչեւ լերան զագաթը։ Մինչեւ հոս յաջող անցաւ, բայց նրբ լերան հակառակ կողմէն իրենց վայրէջքը, լերան ստորոտը լրտեսող գիւրտերէն նշմարուեցաւ, և որոնք կալծակի արագութեամբ ցրուեցան, շրջակայ քիւրտ գիւղերուն հավարի կանչելու ֆետայիներու գէմ։ Այս բոլոր անցուղարձը բնական էր թէ Մուշեղի սուր նայուածքէն երբէք չէր վրիպէր։ Երբ տեսաւ քիւրտերու խուռներած վազքը սիրմէլիներով և յունական մազգէրներով ու անոնց լեռ բարձրանալը, հրամայեց խմբին ցրուիլ ու ժամերուն մէջ գիրքեր բռնել։ Ետեւէն եկոգ զօքերն ու քիւրտերը նշմարելով որ Մուշեղը կուտի կը պատրաստէր, կ'սկսին գնդակներու անվերջ տեղատարափ մը։ Իսկ հակառակ կողմէն վեր բարձրացող ձիւաւոր քրտերն ալ հասկնալով թէ վերջապէս զօրքերն են կրակողը։ Իրենք ալ աւելի ոգեւորուած կ'սկսին համապարկը։ Մուշեղն իր խումբովը այսպէս կը մնար երկու կրակներու միջեւ։ Այս գժիսային անակնկալը սակայն չ'ազգեց բնաւ Մուշեղի պաղարիւնութեանը վրայ։ Ան վայրկեանի լրջութեանն ու վտանգի մեծութեանը քաջ գիւրտերից, հրամայեց խմբին միայն մերթ ընդ մարթ պա-

տասխանել երկու թշնամիներու գնդակի տարափին։ Այս մտածելով հայ գիւղերու վիճակը բնաւ չէր ուզեր կառին տաք կերպարանք տալ և բազմաթիւ զոհեր խլել թշնամուց, կը խորհէր երկուստեք առանց կորուստի վերջացնել այս գդբաղդ հանդիպումը։ Եւ սակայն հակառակորդները միեւնոյն կարծիքէն չէին, մանաւանդ որ անոնք պէտք չունէին խորհէլ իրենց ազգակից զիւղացիներու զրութեան մասին, զիտնալով մանաւանդ որ հայ ֆետային հանգարատ և անմեղ գիւղացւն։ Թէե քիւրտ և թուրք բնաւ ձեռք չ'էր տար։ Անոր կախը կառավարութեան դէմ էր և ո'չ թէ ժողովուրդին։

Այս պէս ուրեմն հակառակորդները կուուի տաք բնոյթ տուին և երթալով աւելի սաստկացուցին կրակը։ Այս իւրարանցումին մէջ Սխլէխացի Գէորգ անուն կարիճ երիտասարդը զարնուեցաւ։ Մուշեղը երբ տեսաւ Գէորգի անշնչացած մարմինը վրէմի կատաղանքն եկաւ վրան, և այլեւս ամէն հաշիւ ու խոնականութիւն մեկքի թողած հրամայեց նշան բռնել։ Ասոր հետեւանքն այն եղաւ, որ հակառակորդ Կողմերէն մէկ ֆետայիի փոխարէն 15 զիւր փուրեցան։ Այս յանկարծական ջարդը ունեցաւ իր աղգեցութիւնը։ Զգացին թէ ինչ տեսակի կոռուզներու հետ գործ ունէին, և ինքնաբերաբար կամաց կրակը զանդեղուցին։ Սրգէն օրը իրեկուն էր շուտով գիշերը վրայ պիտի գար։ Երեւի նաև այն խորհեցան՝ թէ լուսաբացին շղթան աւելի նեղցուցած՝ պիտի կարողանան իրենց 15 զիւրակներուն փոխարժէքը ետ առնել։ Մուշեղ հասկնալով հակառակորդի միտքը կ'որոշէ օգտուի։ անմիջապէս կրակի գաղարէն ու մօտեցող գիշերէն։ Հրաշալի կազմակերպութեամբ մը աննկատօրէն իր խմբին հետ կը թողու լեռը և գէպի Դութաղ գիւղագաղաքը կ'ուղղուի։ Ասիկայ կը գտնուի Եփրատ զետի եղերքը։ Թէեւ շատ երկար ճամբայ կար ընելիք։ համնելու համար մինչեւ կաթսովին լեռը, ուր պիտի ապաստանէր, բաց և արագէս պէտք էր անողայման իրա-

գործել։ Եւ մանաւանդ պէտք էր անցնիլ եփրատը, և ոչ այլ կերպ քան լողալով։ Վայրկեանը այսպէս կը հարկադրէր։ Մուշեղ այնպէս կարգադրեց, որ լողալ զիտցող ընկերները օգնեն չը գիտցողներուն։ Այս այսպէս ալ եղաւ, սակայն երբ ամրող խումբը փոխազրուած էր զետի միւս եղերքը, տեսան որ երկու ընկերներ չը կային։ Անոնք զո՞ն էին գացած խաւար զիշերուան մէջ և իրատի ալիքներուն։ Ամէնքը այս աղէտէն խոր վշտացած, լուռ ու խորասուդուած, ուրուականներու պէս կը տնին դէպի նպատակ։ Վերջապէս արշալոյսի ատենները, երկար ու տաժանելի ճամբորդութենէ մը վերջ կը համնին Կաթավին, որ կը բարձրանաւ Բատնոցա Քէօչք հայաբնակ գիւղի զիմացը և ուր ասպնջականութիւն կը գանեն հինաւուրց և ամայի ժայռերուն ծոցը։

Իսկ զօրքերն ու քիւրտերը բոլորովին անտեղեալ Մուշեղի գիշերական փախուստէն, արշալոյսի առաջին շողերու հետ կակսին գնդակներու տարափը։ Տեսնելով որ Փետայիներու զիրքերէն չի պաասխանուիր, կրակը կ'սկըսին չափաւորել և պաշարման շղթան աւելի ու աւելի սեղմել։ Երբ բոլորովին կը մօտիկնան կը զարմանան, որ Փետայի մը ժայռին կոթնած անտարբեր իրենց կը նայի։ Ըսթերցողը գիտէ արդէն թէ՝ ան ողբացեալ Գէորգն էր, զոր Մուշեղ զիտմամբ ոտքի էր կեցուցեր, թշնամին խափելու համար։ Թշնամիները նախ կը զարմանան և վերջը կոահելով որ սնպայման սպաննուած մըն է, չեն համարձակիր ալ աւելի մօտենալ, վախնալով թակարթէ մը։ Վերջապէս քիւրտ մը զրկելով կ'ստուգէն եղելութիւնը ու մօտենալով ու ո՞ր տեղէն զարնուած ըլլալը ճշգելէ յետոյ։ կը թաղեն փոսի մը մէջ, ու ամէն մէկը։ Ըստ սովորութեան վրան քար մը նետելով կը հեռանան սարէն։ Այդ օրէն ամէն անցորդ քար է նետած Գէորգի վրան և Ջլիճ-Կէտուկի այդ կողին վրայ արգէն կազմուեր է քարէ պղտիկ բլրակ մը։

Որքան ալ որ Մուշեղի փախուստը յաջողութեամբ էր

պսակուած բայց և այնպէս աննկատ չ'էր անցեր իր խմբին կաթավին լեռը ապաստանիլը։ Ալաշկերտէն հեռազիրներ կը տեղային ամէն կողմ՝ կարին, վան, Պիթլիս ևն. տեղեկացնելով ֆետայիներու անցքը և օգնութիւն ինդրելով։ Եւ ահա ամէն կողմէ խումբ խումբ զօրքեր ու քիւրտեր կուգային զօրեղացնելու հետապնդող խառն զօրախումբը և արդէն ամանքի թիւր 4000ը կ'անցնէր։ Այս ահաւոր ուժով էր որ եկեր պարեր էին կաթավին լեռը, որու ժայռերու ծոցն էին ապաստանած քանի մը տամնեակ ֆետայիները։ Մուշեղ արտաքին աշխարհէն կտրուած ոչինչ դիտեր դուրսը անցած դարցածէն, Բայց վերահասու, եղաւ սպառնաշող վտանդին, երբ յանկարծ իր գլխուն վերև անկուած կը տեմնայ դինեալ քիւրտ մը, անշուշտ հետախուզով մր։ Ակընթարթի մը մէջ Մուշեղ զայն գետին կը տապալէ թէկ, սակայն հրազէնի պայթիւնը կը մատնէ ֆետայիներու նկրեկայութիւնն ու բունած դիրքերը։ Անմիջապէս կ'որոտան հազարաւոր հրացանները. որոնց կը պատասխաննն ֆետայիները իրենց կարգին։ Կատաղի և անողորմ կոփուր ծայր կուտայ և երթալով կը սաստկանայ։ Հակառակ այն գառն կացութեան, որ խումբն ունէր, երեք չորս օրերէ ի վեր անօթի, ծարաւ և անքուն, մանաւանդ երկար ճամբորդութենէն տաժանելիօրէն յոդնավաստակ դարձեալ չեն ընկր. կիր, չ'են յանձնուիր։ այլ դիւցազուններու պէս կը շարունակին կուտիլ, կարծես իրենք հողեղէններ չ'ըլլային։ Սեւ, բայց և փառապանծ ճակատներ։

Կառի ամենատաք մրջոցին Մուշեղի ընկերներէն մէկ քանին և երեք չորս ձիեր կ'սպաննուին։ Ընկերներու մահը վագրի կատաղանքը կը ներշնչեն Մուշեղին, որ անվը ըրբէպ շանթ մր զարձուցած իր հրացանը, աջ ու ձախ մէկի տեղ 10ը, մէկի տեղ 20ը գետին կը գլորէ անարդ և անամնական խուժանէն։ Եւ այս պէս անազորոյն կոփուր կը շարունակուի մինչեւ ուշ գիշեր։ Խաւարը կուզայ զադարը տալու երկու կողմարուն մինչեւ լուսաբաց։ Մուշեղ կը

խորհի հիմայ ազատման մասին և հնարքներ կը մտորի լոսւթեան և խաւարին մէջ՝ ձեսքը քուրայի պէս տաք ճակտին։ Պէտք է խոյս տալ, եթէ ոչ ամէն բան կորսուած է։ Կը փորձէ մէկ երկու անգամներ, սակայն ոչ միայն չի յաջողիր, այլ նաև գմբաղգաբար ընկեր մըն ալ զոհ կուտայ թշնամու գնդակին։ Մինչ այս մինչ այն, խումբի տղաքը չորս հինգ օրուան յոզնութենէ ու անօթութենէ ուժասպառ, քիչ մը սւժ առնելու մտաղրութեամբ, որպէսզի իրենց հրացաններն ու փամփուշտները կարողանան կրել, կ'ըրկուին զանտղան խոտեր ուտել և ձեռք տալ ամենավերջին պարէնին՝ գրպաններու նշանարներուն և բարձրարեմներուն (մաս)։ Այս վերջինը այն նպատակով, որ գոնէ անոնցմով անցնեն խոտերու զառնահամութիւնները իրենց բերաններէն։ Գիշերուան ամբողջ տեւողութեան ընթացքին երկուստեք ամէն մէկ երկու ժամն անդամ մը հրացանաձըգութիւն տեղի կ'ունենար։ Թշնամիններու նպատակն էր խմանուլ՝ թէ ֆետայիները ժայռերուն մէջն են թէ նախորդ անդամուան պէս հեռացեր են։ Այսպէս լուսցաւ գիշերը, և զօրքն ու քիւրաը չափազանց ուրախ էին, որ որսերը ձեռքէ չէին հաներ։ Այս բանէն քաջալերուած նոր ոգեստրութեամբ ու դժոխային ժխորով մը, կատաղի կոռու վերըսկսան։ Ճակատագուրը այսպէս էր ցանկացած, կուրծք էր տալ, թեկուղ քիչուոր, յօդնած և անքուն։ Ու ֆետայիններու գնդակները կը սուրային աջ ու ձախ։ Կատարեալ ճակատամարտի մը տպաւորութիւնը կը գործէր այս կոփուր։ Տոթաղի և Բատնոցայ բոլոր գիշերը հաղէններու որոտէն սարսափի և յուսահատութեան էին մատնուած։ Հայ գիւղացինները տներուն մէջ փակուած կ'աղօթէին, որ չուտ վերջ գանէր այս աղիւտաբեր կոփուր, իսկ քիւրաերը գիւղերը լքած կուզային խումբ թշնամիններու նոսրացած շարքերը լեցնելու։ Բնական է թէ ֆետայիններու շարքերը ևս կը պակսէին, բայց շատ չնչին համեմատութեամբ։ Մուշեղը, իր ինկող ընկերները տեսնելով, նոր կատաղա-

տանք կ'աւելցնէր իր արդէն վագրային անողոքմաթեամբ
և ժայռերուն մէջ ցցուած՝ թէ կը կրակէր և թէ կը գոռար
— «Գնդակները պարապ չ'անցնէք» — : Իր քաջի կեցուածքն
ու առնական հրամանները կ'ողեւորէին ընկերներն և յի-
րաւի ամէն գնդակ սատակ մը կը փոէր : Օրը կ'երեկոյանար
արդէն և թշնամի կողմէն մէկ երկու հարիւրէ աւելի դիակ-
ներ կը համրուէին լեռան կողերուն վրայ . Զգացին թէ այս
այսպէս պիտի շարունակուէր և եթէ մինչեւ իսկ Մուշեղը
մինակը մնար, զարձեալ անձնատութիւն տեղի ըստիտի
ունենար, և լքում մը առաջ եկաւ անոնց մէջ : Այս վի-
ճակը յայտնի եղաւ անով, որ թշնամին կամաց կամաց
կրակը կամեցուց և բոլորովին վերջ տուաւ արիւնահեղ
պայքարին :

Մուշեղը փութաց օգտագործել այս կացութիւնը։ Առանց լեռը ձգելու վարպետ ձկունութեամբ մը անյայտացաւ իր ողջ մնացած ընկերներով, և պահութեցաւ փուչի ու դատասկի գեղերու մէջ։ Ընկերներէն 12ը թողած էր կուռի վայրը, որոնք ամէնքն ալ քաջերու պէս էին կուռած և նահատակուած։ Տղաքը բացարձակ կարիքն ունէին քնանալու, ուստի Մուշեղը հրաման ըրաւ հանդստանալ, միայն թէ զգուշութեան համար 2ական հոգի պահակ սահմանեց։ Սակայն պահակութեան սահմանուածներն ալ նոյնքան մարդկայնօրէն յոգնած՝ ներքին անդիմադրելի պատճառներէ մղեալ, ակամալ իրենց զէնքերուն վրայ իյնալով քնացան։ Թշնամիները որոնք անհամար զոհեր էին տուած, ինչպէս կ'երեւար՝ զեռ պիտի յամառէին բնաջնջել ֆետայիները։ Ճիշդ այդ նպատակով անոնք վերսկսեր էին հրածանաձգութիւնը, և երբ պատասխան չէին առներ, կասկածեր էին փախուստի մասին և խսկոյն հետախուզութեան սկսեր։ Այս մօջոցաւ անոնք եկեր և դտեր էին ամենքն ալ քնացած վիճակի մէջ։ Ու հիմայ իրենց զոհերու գլուխիներուն վրայ կեցած կը խորհեին բնաջնջումի ձեւի մասին։ Հրածանազարկ

ըսե՞լ, թէ ողջ ողջ այրել։ Կը նախընտրէին վերջինը, որովհետեւ առաջինի պարագային կոփւը անխուսափելի էր, մինչդեռ վերջինը աւելի ապահով և անվտանգ իրենց համար։ Ու դէզերուն կրակ կը տրուի ամէն կողմերէ, իսկ իրենք աւելի հեռուն շղթայ կազմած՝ պատրաստ կը կենան հրդեհէն խուսափողը գնդակահար ընել։ Մուշեղ կրնակէն գգացած տաքութենէն ընդուստ կ'արթնայ, և կը փութայ արթնցինել իր միւս ընկերները, որոնք մեռելի պէս ինկած էին։ Ոմանք կը կարողանան ուշքի գալ, ուրիշներ անկարող սթափելու ողջակէզներ կը դառնան բոցերուն մէջ։ Մուշեղ սթափած ընկերներուն կը հրամայէ հրացանները թշնամուն բռնած՝ կրակելով դուրս գալ բոցերու շղթայէն։ Խնքք օրինակը կուտայ և ընկերները կը հետեւին իրեն։ Սակայն մէկ մասին դեռ քունը զլուխն ըլլալով, չ'են կրնար նախկին քաջապրառութեամբ կրուիլ, ոմանք ալ բոցերէն դուրս թռած միջոցին կը գնդակահարուին։ Սյնպէս որ Մուշեղը կը մնայ միայն իր 25 ընկերներներով։ Անպարտելի անմաններու պէս ասոնք կատաղի կոփւը երկար ատեն շարունակելով, վերջապէս կը կատաղի հեղթու զիրենք շրջապատող շղթան և դուրս գալ։ յաջողին ճեղքու զիրենք ալ գեռ մէկ ու կէս ժամ կը շարունակին Դուրս գալէն վերենք ալ գեռ մէկ ու կէս ժամ կը շարունակին թէ կոռուիլ և թէ ճամբայ կտրել։ Այս կորուխն մէջ ալ Մուշեղ կոռացնէ իր հինգ ընկերները։ Մուշեղ կոխած երշեղը կը կորացնէ իր հինգ ընկերները։ Մուշեղ կոխած երարդին, երբ Մուշեղ իր 20 ընկերներով հսկայ լեռներու ծերարդին մէջ կրկին թշնամու աչքերէն կ'անյետանայ։ Սյնպէս անյայտացած կը հանի Զավուշ և Բաթնոց գլւղերուն մօտակայ լեռները և հան ձորի մը մէջ կ'ապաստանի, Փիչ մը հանդստանալու յուսով։ Հոս ամբողջ ցորեկ մը աննկատ մնացին և ժամանակը անցուցին մերժ քնանսլով և մերժ վայրի վարդենիներու թռուփերէն մասուր հաւաքելով և ուտելով, Արեւն արդէն սկսեր էր կամաց կամաց հորիզոնին թեքուլ, ու իրիկուան պաղ քամիները ելած կը խաղացէն վարդագոյն ամպի ծուխներուն հետ։ Արեւը շալունակ իր դէմքը ծածկել կը ճպներ, երեւի չէր ուզեր երկար լուսաւուն

րել եղերական աշխարհը, և մանաւանդ չէր ուզեր ականաւելու ըլլալ քիչ վերջը պատահելիք վայրագ սղբերգութեան։ Ֆետայինները տարածուած էին այս այն կողմ և իրենց արեւակէզ գէմքերը յօժարակամ յանձնած իրիկուան զով հովերուն։ Անմաշմէ ամէն մէկը աշխարհ մունկր թողած, աշխարհը երազներու, սիրոյ և բաղդաւորութեան։

Բայց և կը գիտակցէին թէ եթէ իրմանքներու ևն ենթարկուած, այդ անոր համար էր, որ իրենք եկեր էին մէլիսնաւոր մարդկանց թողած աշխարհը իրենց վերադարձնելու, եկեր էին նոր աշխարհ մը կերտելու, իրաւունքն ու ազատութիւնը բերմալու գերութեան մէջ հալ ու մաշ եղող իրենց տեղին . . . Ու ամենքը ինքն իր մէջ առանձնացած կը խորհեր, կը խորհեր . . . Մուշեղը նոյնպէս կը խորհեր, և անորքան բաներ անէր խորհնիլիք . . . իր քօլոզի (թաղիքէ քրւդի զիլարկ) մէկ կողմէն սև զանգււր ո՞ր զուրտ կախուած իր այրուող ձակատին, իրիկուան հովէն կը խայտար . . . Խակ ճական տակ յիշողութիւնը կ'ոգեկոչէր իր պակսած լնկերները, անոնք, որոնք ժայռերու տակ ինկան, անոնք, որոնք եփրատի ալիքներուն հետ գրկուեցան, անոնք որ բոցերուն մէջ ողջակէզներ եղան . . . ո՞ր մէկը, ո՞ր մէկը . . . և պաղ սարսուո մը անցաւ իր երակներուն մէջէն, ցցուեց ծառացաւ ու կարծես թէ անոնք ամէնքն ալ իր առջեւը կանդնած իրեն կը նայէին անթարթ և շեշտակի . . . Ու իրեն սյնպէս կը թուեր՝ թէ անանց շրթունքները կը շարժին և հովը իրեն կը բերէ անանց խօսքերը, որոնք պարտականութեան և վրէժի մասին միայն կը խօսէին, նաև փառաբանանքը կ'ընէին զաղափարական մահին . . . Մուշեղ ծայր աստիճան յուզուած՝ փղձկեցաւ յանկարծ, տկարութեան արցունքը չ'էր անշուշտ, այդ զգացումը խորթ էր իրեն, ան լացաւ այնքան շատ անոնցմէ բաժնուած լլլալուն համար . . . Տեսիլք չքացաւ, և հիմա իր բազէի խնուաւ աչքերը յառած ժայռի շարձունքէն կը զիտէ դաշտը, հայ դաշտը, ուր ոսկեգոյն հասկերը ծովածաւու կը կարստին նորին մէջ, որոնք էին սականակ մը քուրդերը, որոնք նոր էին տեղեկացած ֆէտայիներու կոուին, նարտողի

ֆողովուրդին հացը պիտի աան վաղը, երբ ձիւն ձմեռը նըստի ամէն ձամբայի վրայ։ Եւ սակայն ո՞վ է իր քրտինքովը այդ ոսկի ծովերը հասցնողը և ո՞վ է որ հացը կուշտ ու կուռ պիտի ուտէ . . .

Մուշեղը յանկարծ սթափեցաւ ընկերներու փսփառքէն։ «թշնամին մօտեցէր է»— վար թուան ժայռէն, ամէն մարդ իր զէնքերն առաւ ու նշանակուած զիրքերը մտան։ Այս ամբողջ լեռը պաշարուած էր քիւրտերու և կանոնաւոր զինառորներու կողմէ։ Իսկ հետախուզումը յանձն առած էին ձիպրանցի, Սիլքկցի, ձալալցի և Հայտարանցի քիւրտ ցեղապետներն իրենց խօսամներով (ցեղակից հպատակ), ամէն մէկնը մօտ 1000 հոգի և ալ աւելի։ Ասոնցմէ որ մէկը որ գտնէր ֆէտայիներու թագսաոցը, պարգեւի մը փոխարէն պիտի իմաց տար կանոնաւոր զօրքին։ Հայ ֆէտային այնպիսի սարսափ էր տարածած, որ բաւական չէր կարծես այս քանի մը հազար խառնիճաղանչ զինեալ ամբոխը, շրջակաց բոլոր քիւրտ գիւղացիներն ալ զործի վրայ էին։ Զարմանաւի էր մանաւանդ քուրդ կանանց եռանդը։ Համնող կինը պղտիկ հրացան մը և դաշոյն մը առած՝ կուգար պաշարման գոտին լսաւացնելու։

Մուշեղն արգէն գուշակած էր այս բոլորը և ահաւոր վտանգը կանխատեսած։ Քանի մը համազարկ թշնամու կողմէն և ահա արգէն անխուսափելի արիւնանեղութիւնը սկսուած։ Ֆէտալիները իրենց ամուր զիրքերէն կարկուտի պէս զնդակ կը տեղացնէին թշնամու զիլիուն։ Եւ քուրդերն իրենք շատ լաւ զիտեն՝ թէ ֆէտայու գնդակը պարապ չի անցնիր, և այժմ նորէն ու նորէն կը համոզուին այդ ձմարս տութեանը։

Կոիւը այսպէս կը շարունակուի մինչև լոյս և ֆէտայիները կունենան միայն Յ զոհ, թշնամիներու 300-ի փոխարէն։ Լուսաբացին քիւրտերը նոր կատաղութեամբ մը կը վերսկսին կոիւը։ Այս միջոցին տասնեակ մը քուրդերը, որոնք նոր էին տեղեկացած ֆէտայիներու կոուին, նարտողի

կողմիրէն կը փրթին և կ'ուղղուին Կաթավին լեռները, ուր սեղի կունենար արիւնահեղ կոիւը: Ճանապարհին կը մանեն հայ գիւղ մը քիչ մը ճաշելու նպատակով: Երբ մէկ քանի հետաքրքիր հայեր կը հարցնին անոնց ճամբորդութեան նը-պատակը, անոնք կը պատասխանեն. — «ամէ հառն սար Մուշեղ, Առաքէլ (շառ) տրկրմ» — այսինքն. — մենք կեր-թանք Մուշեղի և Առաքէլի դէմ կոուելու: Ճաշելէ յե-տոյ կը հեծնան իրենց ձիերը և կը բարձրանան դէպի լեռը Մուշեղի և Առաքէլի դէմ կոուելու, ինչպէս որ իրենք կը յայտարարէին: Հազիւ կոուի մտած իրենցմէ երեքը կ'իյնան, մնացեալները այլեւս առանց վայրկեան մը կորսնցնելու կը թողուն կոիւն ու ետ կը փախչին: Ճամբան հանդիպածին կը պատմեն փէտայիներու առասպեկտական քաջութիւնները, և չն ծածկեր նաև այն, որ 15—20 փէտայիներ դիւցադ-նարար կը դիմադրէին 3—4 հազարէ աւելի զինեալ բազ-մութեան մը:

Մուշեղ նկատի ունենալով՝ թէ այսպէս կոիւը շարու-նակելով՝ անհնարին էր քանի մը հազարնոց բանակը հատ-ցնել, որ հետզիետէ աւելի ստուարանալով՝ պաշարման դի-ծը աւելի պիտի թանձրանար, կը հրամայէ ընկերներուն կը-սիւը շարունակելով հանդերձ յառաջանալ դէպի Մանազ-կերտի Գարագայէն գիւղին կողմը: Այս կերպով կը յուսար, թերեւս կարելի ըլլայ թշնամու աշքերէն անյայտանալ: Հը-րամանը կէտ առ կէտ կը կատարուի, և կոուելով ու յա-ռաջանալով կը համսին մինչև Մարմու գիւղը, օրուան այն պահին, երբ արեւը շառապունած հորիզոնէն՝ մայրը մտնելու կը պատրտաստուէր: Քիչ մըն ալ հետապնդովներու հետ գիւ-ղին քովերը կոուելէ յետոյ, յանկարծ աներեւոյթ կ'ըլլան: Կոիւը վերտան գաղրած էր, բայց և Մուշեղի խումբէն մը-նացեր էին միայն 8 հոգի, որոնք օգտուելով մութ գիշերէն տրտում և յոգնած կը յառաջանային....:

Լուսինը աղօտ լոյս մը կը սփուէր ամէն կողմ և ամենի

գերանց ժայռուտ ցցուածքները խորհրդաւոր կերպարանքներ զգեցած, կը թուէին ներկայացնել զաղափարի այն լոլոր զոհերը, որոնք նոյնքան ամուր եղան իրենց հաւատքին մէջ, որքան իրենք են, և իրենց տեւումին չափ ալ յաւերժա-կան է անոնց յիշատակը: Ու կը քալէին առաքեալները լուսնի հանդարտ և երազող շողերուն մէջէն, հրացաններու, փողերու և փամփուշներու արտացոլումի լոյսովը կեր-պարանքնին ողողած... Մօտ երեք ժամ անընդհատ քալէի յետոյ վերջապէս հասան Գարագայէն գիւղը և անոր Ասմա-հուտ բերդի ստորոտը գտնուող քարայրին մէջ մտան հան-գըստանալու: Մուտքի բացուածքները քարերով գոցելէ յե-տոյ, ինքզինքնին Հայրենիքին ու Գաղափարին յանձնած քուն մտան: Առտուան լոյսը բացուելուն, 20 ի չափ սոտի-կաններ Մանազկերտէն ճամբայ ելած կ'ուղղուէին դէպի Գարագայէն գիւղը, իմացած ըլլալով որ քանի օրերէ ի վեր այդ կողմերը փէտալիներ կը պարախին: Եւ արգէն մէկ քա-նի ժամ յետոյ այս ձիւոր սոտիկաններու խումբը կ'անցնէր Մուշեղի ապաստանած քարայրի առջեւէն, առանց որ և է կասկած մը ունենալու: Մուշեղ, որ միշտ կը լրտեսէր ա-կանջը հողին գամած, արդէն առեր էր ձեանց արոփիւնը և տղաքը սթափեցուցեր, հիմա ալ որ ձեղքուածներէն տեսաւ սոտիկանները, հրահանգեց խկոյն ընկերներուն, պատրաս-տուիլ զուրս զալու քարայրէն, որովհետեւ կրնար քարայրը գերեզման զառնալ իրենց, եթէ նշարուէին: Բայց հազիւ թէ զուրս ելած էին և լեռն ի վեր կը բարձրանային, երբ նշամարուեցան սոտիկաններէն, ու կոիւը սկսաւ: Կ'երեւար թէ սոտիկանները իրենք իրենց շը վստահելով և թերեւս կարծելով թէ փէտայիները թիւով շատ են, չէին ուզեր կոուին տաք հանգամանք մը տալ: Հազիւ մէկ ժամ կը տեւէ կոիւը և սոտիկանները կը նահանջեն ու կ'ուղղուին դէպի Գարագայէն գիւղը, իրենց հետ տանելով Մուշեղի կողմէն սպաննուած մէկ ընկերոջ գիակը: Եւ ինչպէս միշտ, այս անգամ ալ քաջ սոտիկանները գիւղ մտնելով իրենց

թոյնը կը թափեն անմեղ ու անզէն հայ գիւղացիներու վրայ և երեւելիներէն մէկ քանին փայտի հարուածներու տակ կիւսածեռ ձգելով, ուրիշներ իրենց հետն առած կ'երթան Մանագկերտի բերդը, ու հոն կը բանտարկեն դանոնք: Իսկ Մուշեղը գիւղի վերեւի լեռներուն մէջ անյայտանալով հոն կը մնայ թշնամիներէ անտես:

Իրիկունը Մուշեղ կը յայտնէ իր ընկերներուն երթաւիք ճամբու մասին, որ իր կարծիքով Դերիկ գիւղի վրայով պիտի ըլլար: Սակայն ընկերներէն մէկ քանին կը հակառակին որոշումին՝ պահանջելով Եկմալի ճամբով | Երթալու երկար վիճաբանութենէ յետոյ ընկերներէն պեխաւոր կարսապետ և Աստուր Թեղուտցի երկու ընկերներուն հետ կ'երթան մինչև Պուլանըխի Քաքառու գիւղը՝ և կ'ազատուին ալ: Մինչ Մուշեղ երեք ընկերներով կ'երթայ Մանագկերտի բերդին մօտէն անցնող Եփրատ գետին եղերքը գտնուող աւերակ ջրաղացը ու հոն ալ կը գիշերեն: Այս աւերակ ջրաղացը կը զանուի Մանագկերտի բերդէն քառորդ ժամ հետու Խաթուն և Եփրատ գետերու միացման տեղը: Իր սքանչելի գիւրքով անառիկ բերդի մը նմանութիւնն ունի: Առջեւէն կը հոսի Եփրատը և ձախէն Խաթուն գետը: Իսկ Վերեւէն վտակ մը կը զահագիմէ, որ և միեւնոյն ժամանակ ջրաղացի քարերը զարձնողն է, ու կը թափի Եփրատի մէջ: Ի՞նքը ջրաղացը կոթնած է սեպածեւ ժայռերէ կազմուածքուրի մը, որով վերի կ'ողմէն ալ զայն անառիկ կը զարձընէ: Գիւտաւոր անցքը Խաթուն կանուրջն է, ձգուած համանուն գետին վրայ և որ ջրաղացի միակ յարմար երթեւեկի ճամբան է: Այս ջրաղացի տէրը հայ մըն էր, սակայն չէր կրնար զայն օգտագործել, որովհետեւ չըջականներու քիւրտերը իրեն հանդիսա չէին տար: Մուշեղ հոս իջեւանելով կը խորհնէր հախ հոն գտնել որ և իցէ բան մը իրենց պարապ ստամոքսները լեցնելու համար: Յետոյ, եթէ այդ յոյսը պարապ ելլէր, կը խորհնէր անոր չըջականքը զանուող

մէկ քանի հայ գիւղերէն, ուր ազգականներ ունէր, օգնութիւն մը ստանալ: Ասոնց իմաց տալով իր ջրաղացը գտնըւիլն ու պաշար չունենալը, մինչ օգնութեան համնելը սակայն. կ'ոկսի իր ընկերներով ամէն մէկ անկիւնը խուզարկել ուտելիք մը գտնելու պատրանքով: Բան մը չը գտնելով կը գոհանան քարերու տակ մնացած ալիւրները (պատայլուր կը կոչուի) հաւաքել, ինչպէս նաև պարակու վրայէն ու անկիւններէն: Այսպէսով չորս բաղարջի խմոր կը յաջողին ձեռք անցընել: Մինչ այս աշխատանքի կատարումը, լոյսը արդէն սկսեր էր բացուիլ, և Մուշեղի ազգականներէն դեռ ոչ ոք կ'երեւար: Մուշեղ ճարահատ բաղարջները եփելու ձեռնարկից: Փուշեր ու ցախեր հաւաքելով թոնիրը բանկցուցին և բաղարջները անոր կողերուն փակցուցին: Եւ մինչդեռ այսպէս զրադուած էին ներքին թշնամին լուցնելու պատրաստութիւնները տեմնել, արտաքին թշնամին վերստին յայտնուեցաւ: Ահա թէ ինչպէս: Լոյսը բացուելուն քիւրտ ճամբորդ մը ջրաղացի վերեւի արահետէն անցըն պահուն կը տեսնայ ծինելոյզէն բարձրացող ծուխը, և քաջ գիտնալով որ այդքան կանուխ հոն ոչ ոք չի գար բացի ֆէտայիներէն. և մանաւանդ լսած ըլլալով քանի մը օրէ ի վեր անցնց աւգ կողմերը զանուիլը, ուստի ինքն իր մէջ անիսախտ համոզում մը կը զոյացնէ: թէ հոն գտնուողները անտարակոյս հայ ֆէտայիներ են: Ճամբան շարունակելով կը հասնի Մանագկերտի բերդը, ու իր տեսածն ու դիտածը կը պատմէ ստոիկանութեան: Քիւրտերու ու զօրքերու մէջ եռուզենը կ'ոկսի ծայր տալ և շատ չանցած խայտաճամուկ ստուար սրչաւախումբ մը կը պատրաստուի: Տօնական զուարթութիւնն մը կը փայլէր զազաններու անլուայ գէմքերուն վրայ: Կը խորհնէին թէ այլեւս Մուշեղի ժամը հնչած էր: Պարզ էր, Մուշեղը, որ բոլորովին անտեղեակ էր այս բոլորէն, պաշարուած ջրաղացին մէջ պիտի բռնուէր ճիշդ այնպէս, ինչպէս մուկը՝ թակար-

թին մէջ։ Այս Մուշեղը, որ տասնեակ անգամներ իրենք նեղն էին ձգեր, և որ արտակարդ իր ձարպիկութեան և սուր հոտառութեան չնորհիւ միշտ կարողացեր էր ազատուիլ, ու շարունակել վրէժի գառն ու գաժան պայքարը։ Այսպէս կը խորհէին ամենքն ալ և վատահ իրենց յաջողութեանը. կ' շտապէին ջրաղացը պաշարել։

Նոյն այս միջոցին, Մուշեղի ազգականներէն Բիւլրիւլ անուն մէկը, որ Համգաշէյխցի ճամբորդէ մը տեղեկացած էր՝ թէ Մուշեղը աւերակ ջրաղացը կը գտնուէր և պաշար չունէր, շաապով ծրար մըն էր պատրաստած առնելով գաթա, հելվա, խորիս և կարագ և շտապէր էր ժամ առաջ ջրաղաց շանիլ։ Բայց հազիւ թէ ճամբան կէու էր ըրած, երբ ետեւ էն կը լսէ ձիաւոր քիւրտերու և զինուորներու խառնաշփոթ աղմուկը, որոնք նոյնպէս գէպի ջրաղաց կը յառաջանային։ Ինքը հետիւտն, իսկ եկողները ձիաւոր, բնական է թէ շուտով պիտի համնէին ետեւէն։ Բիւլրիւլ իր ծրարով միասին կը ձերբակալուի ասոնց կողմէ ու կը զրկուի Մանազկերտի բերդը, ուր և երեք տարի թիապարտութեան կը դատապարտուի։

Մուշեղ և ընկերները թոնիրի բաղարջները պատրաստելէ յետոյ երկուքը կուտեն և մնացեալ երկուքը իննամքով մը կը պահեն աւելի նեղ պարագայի մը։ Ճաշէն յետոյ Մուշեղ իր ընկերները ներսը թողնելով՝ ինքը ջրաղացէն գուրտ կ' ելնէ չորս կողմը դիտելու նպատակով։ Հաղիւ եփրատի եղերքը հասած, կը նշմարէ ձիաւորներու անապին բազմութիւն մը, որոնք սահճակոծ գէպի ջրաղաց կը յառաջանան։ Անիսով և անայլայլ, ինչպէս ամէն մեծ ու փոքր վտանգի վայրկեաններուն, Մուշեղ կը վերադառնայ ջրաղաց և ընկերներուն կը պատմէ իր տեսածը։ Առնոնք ալ իրենց կարգին գուրս գալով և ստուգելով՝ կը վերադառնան և բռլարով կ' սկսին գիմադրութեան նախապատրաստութիւնները տեսնալ։ Մեծ ջաղացքարը կը կանգնեցնեն դրանն առջեւ

թշնամու գնդակներէն պատսպարուելու հա նար, ու կոռուելու դիրքերը կ' որոշեն ու պատրաստ կը կնանան։ Այս միջոցին զինեալ և հեծեալ ամբոխը արգէն մօտեցած՝ կ' սկսի չորս բոլորէն պաշարումը։ Բայց երեւի մէջները դեռ կասկածողներ կան եղեր թէ Մուշեղը կրնայ հոն ըլլալ, որովհետև պաշարելով հանդերձ քուրդ լրտես մը կը զրկեն ստուգելու համար՝ թէ յիրաւի Մուշեղը հո՞ն ապաստանած էր։ Քիւրտը վարանումով կը մօտենայ ջրաղացին, բայց գեռ չը մօտեցած՝ կը նշմարուի Մուշեղի ամսնատես աչքերէն։ Մուշեղ խորհելով որ իրենց դիրքի մասին կրնար տեղեկութիւններ հազորգել՝ մուսէնիի զնդակով մը գետին կը տապալէ զայն։ Թշնամին իր լրտեսին զարնուիլը տեսնելով՝ կ' ապահովուի թէ Մուշեղն իր ընկերներով ջրաղացը կը գտնուի, ու հրացանածգութիւնը կ' սկսի։ Մուշեղի համար պարզ էր թէ այս ընդհարումը մանաւանդ մասնաւրապէս յամառ և անողորմ պիտի ըլլար և շատ քիչ յոյս ունէր ֆրկութեան, ուստի առնական խրոխտ կեցուածքով մը ընկերներուն մատնանշելով վայրկեանի ծանրակըսութիւնը, պատուիրեց խնայելով գործածել զնդակները, որովհետև անոնցմէ ամէն մէկը քանի մը քիւրտի կեանք կ' արդէր, Մուշեղ և իր ընկերները թոյլ տալով որ անոնք սպառեն իրենց փամփուշները, իրենք կը բաւականան միայն մերթ ընդ մերթ պատասխանել։ Կը սիւը այսպէս կը շարունակուի մինչեւ իրիկուն։ Վերջալոյսի պահն էր, խաղաղ և յիշատակներով լի։ Մուշեղ ներքնապէս զոհ էր և ուրախ, որ առանց զոհի կարողացէր էր ոգ ջունել օրուան այդ խորհրդաւոր պահը, քանի որ ան աւետարեն էր մօտեցող գիշերուան։ Գիշերը ըղձալ, որքան հակասական ըստ երեւոյթին անոնց համար, որ իրենք լոյս են և լուսարեր... բայց և չէ՞ որ ամէն լոյս խաւարի արգանդէն կուգայ... Այսպէս փախուստի քաղցը մտորումները եկան քաղցրացնելու Մուշեղի և ընկերներու դառնացած սրտերը, Ապրելու և գործելու հաւանականութիւնները ոկը-

սան նոլ էն մարմնանալ, բնութիւնը իրենց նայուածքին հանգեցակ գարձաւ իր հարսնութեան շքեղութիւնը հազաւ, և մութամպերը, որոնք պատանքներու հանդոյն կը կախուէին ջրազացին և իրենց վրայ, կարծես ծիրանիներու կը վերածուէին, որոնցմով իրենց ուսերը զարդարել սովոր էին Հռովմի և անկէ ալ Հայկացն յաղթական կեսարներն ու արքաները: Եկաւ գիշերը իր խոստումներով ու պատրանքներով. բայց փախուստը չը կրցաւ իրագործուիլ, և առիւծները իրենց ակուաները սեղմած՝ վերստին ջրաղացի կիսախոտարէն նորածագ արեւը ողջունեցին և անոր հետ թշնամի գնդակներու սուլոցը... Կոփւը երթալով տաք հանգամանք մը տուաւ, և նախընթաց օրուենէ աւելի գուժկան և աւելի վճռական: Խումբը մը ձիաւոր ոստիկաններ, որոնք Կոփէն կուզային, միացան պաշարող բանակին, որ արդէն 5000-է աւելի էին: Սյս ոստիկաններուն մէջ կը գտնուէր Սերոր անունով հայ մը, նոյնակէս ոստիկան: Սերոր միշտ կը վարանի կոստին մասնակցիլ. այս բանը կը նկատեն ընկերները և երեսին կը պոռան. — քեաֆի՛ր, կը մեղքնա՞ս այդ ֆեատայի կեավուներուն, չուտ, առաջ անցի՛ր: Սերոր կամայ ակամայ առաջ կը նետուի, և որպէսզի Մուշեղին հասկցնելով թէ ինքը հայ է՝ արժանանայ անոր սովորական մեծահոգութեան և անկէ ինայուի, կը պոռայ՝ — «Ես Սերորն եմ, Մուշեղ, չուտ պէտք է անձնատուր ըլլաս, եթէ ոչ չես կընար պատառէի իմ գնդակներէս»: Սերորի այս ակամայ անդդութիւնը Մուշեղին ծիծաղը կը շարժէ, որ նշան րունելով՝ կը թոցնէ Սերորի գտակը, խընայելով կեանքին: Առոր վրայ Սերոր ահաբեկած ետ կը նահանջէ. բայց ոստիկան ընկերները երկրորդ անգամ բոնութեամբ առաջ կը քըշին: Սերորն ալ կը համակերպի, խորհելով ջրաղաց մասնալ և անոնց յանձնուիլ: Բայց դեռ ջրաղացը չը հասած՝ Առաքէլի գնդակը անվեսա կերպով կը վիրաւորէ զայն իր աջ արունքէն, որով և Կոփ կը զրկուի՝ Ռուկանրդի Կոփ գիւղաղաղաքը:

Կէս օրուան մօտերը կոփւը իր սաստկութեան գազաթնակէտին կը համնի: Պաշարող խուժանը քանի մը անգամ գրոնով կը փորձէ Խաթուն կամուրջով յարձակիլ և Մուշեղը ձեռք ձգել ողջ կամ մեռած: Բայց ամէն մէկ գրոն կը վիժի, շնորհիւ ֆետայիներու հոյակապ համագարկերուն, որոնք ո՛չ մէկը կենդանի կը թողուն կամուրջին վրայ ոտք կոփած յանգուգներէն: Իսկ ուրիշ տասնեակ ձիաւոր քիւրտեր, որոնք կը փորձէին Եփրատի կոհակները ձեղքելով ջրաղացին մօտենալ, ասոնք ամէնքն ալ Մուշեղի անվրէպ գնդակներով պարգեւատրուած՝ կը խառնուէրն կոհակներուն և կը քշուէին ջրի քմահաճոյքին առարկայ դարձած: Հարիւրապետ մը, որ բանակին մէջ կը գանուէր, կատարուած փորձերու եղիրական ամլութենէն կատաց՝ զօրաց խուռն բաղմութեամբ մը կը խուժէ զէսի կամուրջ. Մուշեղը ողջ ողջ ձեռք ձգելու հպարտ գիտաւորութեամբ: Բայց դեռ կամուրջին կէսը չը հասած, Մուշեղը իր հրաշտի նշանառութեամբ, գնդակը կը զետեղէ անոր ճակտին և անկէ ալ մատածումին մէջ: Յիսնապէտ մը գիտաւապալ հարիւրապետին սուրն առած՝ ճակտին գնելով ու յետոյ օդին մէջ ցրցելով՝ կը փորձէ ընդհատուած փորձը շարունակիլ, ոգեւորելով զինուորները, սակայն այս ողորմելին ալ իր անձագիրն սուացած ջրաղացին կը հետեւի իր մեծի ճամփուն... Այսպէս ամէն ճիգ և ամէն յանգուգն զրոն թշնամուն արժած էր 6-7 սովանեալ, և կացութիւնը կը մնար անփոփոխ, միշտ նոյնը: Միայն Եփրատն էր կամ Խաթուն գեալ, որոնք իրենց գոյները կը փոխէին և իրենց ցուրտ ծոցերուն մէջ տեղ կը պատրաստէին անկոչ և բազմաթիւ հիւրերուն:

Թշնամին այլեւս համոզուելով՝ որ անկարելի պիտի ըլլար ֆետայիները այս կերպով ձեռք ձգել, կը վերազառնան զարձեալ իրենց հին զիրքերը և կը վճռեն այրել ջրաղացը: Այս նպատակին համար քիւրտերէն մէկ քանի հոգի խկոյն կը զրկեն Մանազկերտի բերդը, այնտեղէն քարիւղ գերեւու:

կը յաջողուի ալ տանիքին վրայ բարձրանալ առանց նշմարւելու : կը հաւաքեն փուչն ու տատասկը և բերուած ցախերունետ զանազան տեղեր փուելով՝ երբ կը պատրաստուին քարիւը լեցնել ու կրակը տալ , Մուշեղը ոտնաձայն մը առնելով կը կուահէ նենդութիւնը , առանց վայրկեան կորմնցնելու կ'ուղղէ իր հրացանը գէպի ոտնաձայնը և կը յաջողի գետին տապալել քիւրտերէն մէկը : իսկ երկրորդ մը , որ պօտին (ջրաղացը ջուր տանող փայտէ խողովակը) մօտէն սողալով՝ կ'երկնար գէպի վար , գլորուող ընկերոց ոտքէն բոնել ետքաշելու նպատակով . Մուշեղի երկրորդ գնդակը կը հասնի ասոր ալ գլխուն , և եղած տեղը կը գամուի : Միւս փորձողներն ալ միեւնոյն ճակատագրին ենթարկուելով՝ իրարուպուած պօտին մէջը շարուեցան :

Այս յանգուգն և ճիւազային փորձի անյաջողութիւնն ալ տեսնելով՝ թշնամու շարքերուն մէջ յուստահատ կատազութիւն մը սկսաւ ծայր տալ : Դասմիկցի Ռզգախ և Տիւկնիւկցի Թաթէի որդի Սարթիփը , երկու արիւնկզակ աւազակներ , որոնք մինչև այս տաեն որ և է յարձակման չելնմամակցած , այս վերջին անյաջողութիւնը տեսնելով՝ կը յոխորտան , և ստուար բազմութեան մը գլուխն անցած՝ կը փորձէն Խաթունի կամուրջն անդնիլ և վերջապէս Մուշեղը ձեռք ձգել : Բայց մեծ դժբաղութիւն յամառ թշնամիներուն համար . այս յոխորտանքի փորձն ալ կը վիժի , միայն այն տարբերութեամբ , որ այս անզամ գեր կամուրջին կէսը հասած՝ արդէն 40-է աւելի զոներ տալով՝ ետ կը փախչին ծեծկերած շան պէս կաղկանձելով : Այս ընդհարման մէջն է , որ Մուշեղի գնդակը կը փորէ Սարթիփի մէկ աչքը , և այդ օրէն ան միականի կ'ապրի մինչև այսօր :

Այսպէս մինչև իրիկուն թշնամու կողմէն ամէն սարքուած փորձ գտնու և արիւնաշատ վախճան միայն կ'ունենայ իրենց համար . մինչդեռ ֆետայիներէն ոչ մէկին քիթն իսկ չի արիւնիր : Իրիկուան մթնչազին սակայն , երբ կոիւը քաշական բերումով հանդարտած էր . Մուշեղ և ընկերները

կը վճռեն օգտուելով զիշերէն փախուստի զիմել : Դժբախտաբար ջրաղացի դանէն հազիւ զուրս ոտք գրած , ընկերներէն Մակարը կողէն ծանրապէս կը վիրաւորուի : Մուշեղ այս աղետը տեսնելով՝ կը հրամայէ ընկերներուն գարձեալ հին գիրքերը գրաւել , ը մոնալով ի հարիէ Մակարը ապահով տեղ մը զետեղելու :

Այս բանէն թշնամին սպեւորուած՝ կ'սկսի կրակը սաստկացնել : Մուշեղ մէկ կողմէն իր հարազատ ու կտրիծ ընկերոց վիրաւորուելէն և միւս կողմէն թշնամու կրակի սաստկութենէն ծայրաստիճան կատազած՝ կարկուտի պէս կ'սկսի ինքն ալ կրակ տեղալ : Այսպէս մէկ ժամուան չափ զարհուրելի կրակի բարչամարտէն յետոյ , վերջապէս թշնամին կը կասեցնէ իր կրակը : Զինուորներն ու քիւրտերն ալ երկու օրէ ի վեր անքուն էին մնացած . հետեւաբար և կոսւելու շատ տրամադրութիւն ցոյց չէին տար . Քիւրտ ցեղապետներէն Բագնոսցի Հիւսէյին փաշան (Քէու Հիւսէյինը) ուրիշ քանի մը գլխաւոր քիւրտ պէկերու հետ գիւղ կը վերազառնան . գոնէ այն գիշեր հանգստանալու և հետեւեալ առառ շարունակելու վճուական կոիւը : Ու երբ պէկերը կը հեռանան , բովանդակ թշնամի բանակը գետնին տարածուած արգէն խոր քունի մէջ կը խորթայ :

Մշաբարթուն Մուշեղը զրութիւնը ստուգելով . կ'զգաց թէ վերջապէս աղատութեան ժամը հառեր է . ու կ'սկսի փախուստի ապահով ձեւին մասին խորհրդածել : Վերջապէս կ'որոշէ ջրաղացի պօտին մէջէն վեր մազլցելով տանիք բարձրանալ և անջուր վտակի մէջէն հեռանալ ու կերպով մը հասնիլ Պուլանըք . որ իրենց միակ նպատակն էր : Որոշումը գիւրին , բայց գործադրելը շատ գժուար : Որովհետեւ անջուր վտակին մէջէն սողալով անցնելու միջոցին , հաւանական էր որ նշմարուէին թշնամի բանակի պահապահներէն , և այն ատեն այլիւս աղատում չը կար : Այս ծրագիրը մասնաւոր գժուարութեան կը մատնէր նաև Մակարի պարագան , ան վիրաւոր էր , և բաւական ծանր : Մակարը վիրաւորուե-

էն յետոյ, թէև Մուշեղն ու Զուլբամաթը ամէն միջոց և ջանք ի զործ գրեր էին անոր կեանքը փրկելու, սակայն գնդակը կողը խրած ըլլալուն, անկարելի էր եղեր արիւնահոսումը զադրեցնել: Ուստի այն հոյակապ և անմահ կտրիճը, այժմ ինկած էր աւերակ ջրաղացի թշուառ ու մերկ գետնին վրայ, արիւնագամ և ուժանապատ:

Եթէ Մուշեղի բովանդակ ալեկոծ կեանքին մէջ եղաւ
անհօւնորէն խոր ողբերգական պահ մը , ապա այդ պահը
ներկայ վայրկեանն էր : Անվերջ պայքարի ու յաղթանակի
առիւծափրտ ընկեր մը , մաս մը իր կեանքէն , զինակից
ու գաղափարակից . միևնոյն կոկիծներով ու նոյն հաւատ-
քով , ի՞նչպէս ձգեր ու հետանար անոր հոգեւարքի սրբա-
զան ժամերուն . . . Միասին տանիլ , բացարձակ անկարելի
էր . . . Եւ ժայռեղէն Մուշեղը փետուրի մը չափ տկարածած
չոքած իր պաշտելի ընկերոջ մնարին՝ կը խորհի . . .

Մակարը իր վերջալուսւող նայուածքով Մուշեղի խըլ-
ձալի կերպարանքը դիտելով՝ հասկցաւ իր նիրհել ցանկացող
մտածումին մէջ, այն ահաւոր անվճուականութիւնը, որ կը
չարչրկէր հաւատարիմ ընկերոջ ուղեղը... Գիտէր, քաջ
դիտեր, որ Մուշեղը զինքը մինակ ձգելու վատութիւնը
երբէք, օ՞հ, երբէք իրեն թոյլ չը պիտի տար... Ուստի
քաղցրութիւմք մը, և մանաւանդ խոռովիչ հանգարտու-
թեամբ մը, որ սուրբերուն միայն է յատուկ, իր սառող
ձեռքը Մուշեղի ձեռքին մէջ զնելով՝ կ'առաջարկէ իրմէն
հըրաժեշտ առնել և զինքն սպասելով դուրս գալ ջրազացէն.
դէպի կեանք, դէպի ազատութիւն... Բայց ո՞վ պիտի հա-
մարձակէր այդ անթողելի ոճիրը գործել, եղբայրասպան մը
զառնալ... Լուռ են ընկերները, բայց այդ լուռնելը սպա-
նիչ է ամէնքի համար: Մակարը աւելի ուժգին և վճռական
կը պարտադրէ այդ, կ'աղերսէ, որ զինքը ողջ չը ձգեն...
և վերջապէս կը տանի յաղթանակը: Մուշեղը, կոկծի խո-
րունկ զինուութեան մատնուած՝ կը համբուրէ ընկերոջ ձա-
կատը երկա՞ր ու երկար, կը կինայ ոտքի և ճակառողա-

կան զնդակը կ'ուղարկէ ուղիղ սրտին . . . Այն սրտին , որ
լնկերներուն համար կը բարախէր , և որը ուրիշ զգացում
և երգ չը ճանչցաւ . քան հայրենիքը և ընկերը . . . պօտին
մէջէն սկսան մաղթիլ իրարու բռնած , իրար օգնելով , և
անհամար սողացին անջուր վտակի մէջէն :

Ազատուած էին Մինչդեռ թշնամին իր ընդհատած հրացանաձգութիւնը յանկարծ այդ պահին կ'սկսէր աւերակ ջրաղացին վրայ, որ այլեւս խորանի մը փերածուած դատարկ էր, ու աշխարհին ու աշխարհիկին հետ այլեւս ոչ մէկ կապ ունէր : Երբ թշնամիին չի պատասխանուիր, կը կուահեն թէ Մուշեղը այլեւս հոն չ'էր . ուստի փնտրութիւն սկսին . իրարու ձայն տալով և զիրար արթնցնելով : Լուսինը, որ մինչ այդ օգնած էր փախուստին, անակնկալօրէն դուրս կ'ելլայ մութ ամպերու տակէն և կը մատնէ փախըստականները : Վոհմակները կը փութան հետապնդել : Ֆետայինները կը հարկադրուին ինքնապաշտպանուիլ, և Մուշեղը կը դանդաղեցնէ իր քայլերը և կ'սկսի յետսապահի պաշտօնը կատարել : Սյսպէս կրուելով և յառաջանալով՝ յանկարծ կ'անհետանայ Մուշեղը խոր ձորերու վրայ կախուած ապառաժներու մէջ : Այլեւս զուր էր հետապնդութը, ֆետայինները ազատուած էին : Սյսպէս որ գեռ լրյուր չը ճեխքուած՝ անոնք կը համսին Պուլանքքի Շէյս Աղուպ գիւղը, և անոր մօտակայ ձորերուն մէջ կ'ապաստանին : Այս գիւղը շատ լաւ ծանօթ էր Մուշեղին : Հոն էր հարս զայցած իր քոյրերէն Անթառամը :


Երբ այլեւս ապահով զգաց՝ թէ հետապնդումը զադրած էր. Մուշեղ առառւն կանուխ զիւղ գնաց, քրոջ տունը, անկէ հաց տանելու իր սովամահ ընկերներուն։ Բայց այս զիւղերու մէջ սովորութիւն էր ամենօրեայ հացը թիսկ այնքան, որքան կը բաւէր տան բնակիչներուն, այնպէս որ Մուշեղ տունէ տուն ման դալով, հազիւ կը յաջողի քիչ մը ուտելիք հասցնել իր ընկերներուն։

Հիմայ տեսնենք թէ ի՞նչ ըրին քիւրտերը, երբ Մուշեղը իրենց աչքէն կորսնցուցին։ Բնական էր թէ կատղած խուժադուժ վոհմակներուն անհանդուրժելի էր, մանաւանդ այնքան բազմաթիւ զոներ տալէ յետոյ, ձեռքէ հանել Մուշեղը, որու վրիժառութիւնն ու փախուստը ոչ առաջինն էր և ոչ ալ թերեւս վերջինը։ Ուստի ըստ իրենց գաղանային նախամարդու առվորութեանց, թունաւորուած բորեաններու նման լեցուեցան հայ գիւղերը և փորձեցին իրենց վրէծը խեղճ հայ գիւղացիներէն առնել։ Սակայն բացառաբար այս անդամուան համար. Ֆաթիհ անուն քիւրտ ցեղագետ մը, որ սքանչացած էր Մուշեղի քաջութեան վրայ և խորապէս համակրած՝ վճռապէս արգելք հանդիսացաւ խուժանի չարաշուք բնազդին, որոնք գոհացան միայն հայ սայլերով իրենց թողած սատակները ջրաղացի շուրջէն հաւաքել ու զաղտանաբար հորել։ Դեռ մէկ շարաթ վերջը շատ մը դիակներ գտնուեցան երեք օրուան ճամբայ հեռու տեղուանքէ։ Եփրատ և Խաթուն գետերն էին բերէր մինչև այնտեղուանքը և դուրս նետեր։

Մուշեղ հազիւ քանի մը ժամ կրցեր էր մնալ Շէյխ Աղուազ գիւղի մօտերը։ Իրիկուան դէմ կոփէն եկող հայ ճամբորդ մը լուր կը բերէ՝ թէ զօրքերը և քիւրտերը կոփ հասած են։ Այս արդէն գէշ նշան էր, և ֆետայիներու այդ կողմերը մնալը վտանգաւոր։ Ուստի Մուշեղ այս լուրն առնելուն պէս իր երկու Ծնկերներուն հետ իսկոյն կը հեռանայ այնտեղէն։ Երկու դիշեր ճամբայ քալելէ յետոյ, կը հասնին Ախլաթ զաւառի Փրխուս և Սպուայորի մէջտեղ գտնուող Սուշխան կոչուած ձորը և անոր ապառաժներուն ծոցը կ'ապաստանին։ Այս ձորի մէջէն զետակ մը կ'անցնի, որ կը թափի Վանայ ծովը։

Մուշեղի նպատակը կ'ըլլայ Նէմրութ երթալ, բայց խորհելով որ կրնան թուրքերէն և քիւրտերէն նկատուիլ, և յետոյ իրենց սաստիկ յոդնածութիւնը մտաքերելով, յարմար կը սեպեն հոն մնալ։ Երբ ձորն էին մոեր, արդէն լոյսը

քացուած էր, և որովհետև անօթի ալ էին, հանգստանալէ առաջ ուզեցին գիւղէն բերած բաղարջներով նախաճաշ մը ընել։ Ճաշելէ յետոյ Մուշեղ գետափը կ'իջնէ ջուր խմելու համար։ Երբ իջած էր, ու հրացանը վար դրած չղքելով



Ա. Ղ. Բ Ի Ւ Ր Ս Ե Ր Ո Բ

ջուր կուղէ խմել, վերի ճամբայէն անցնող Ա. Ա. պէկի ընկերներէն չէրքէզ մը տեսնելով Մուշեղը, կը ձայնէ։ Սակայն Մուշեղ չի պատասխաներ։ Ասոր վրայ չէրքէզը կը կրակէ։ Բարեբաղտարար զնդակը ջրին մէջ կիյնայ։ Այսպէս անվնաս մէկ երկու դնդակ հւօ արձակելով կը հեռանայ։ Սակայն և չի մոռնար ճամբուն եղերքը գտնուող գիւղացիները Փրխուս ղրկել, ֆետայիներու ներկայութիւնը իմացը-

նելու համար։ Մինչ այս, մինչ այն, Մուշեղ արդէն ջուրը խմած էր և ընկերներուն քով վերապարձած ու դիրքերը մտած։ Երկար չը տեւած, արդէն Փրփուսի զօրքերը թիւով մօտ 200, Ախճավերանի և Խուլիկ գիւղերու Զէրքեղները Ալի պէկի առաջնորդութեամբ, ինչպէս նաև Ախլաթի զօրքերն ու թուրքերը մօտ 100 ձիւոր եկած և պաշարած էին Մուշեղի ապաստանած վայրը։ Կոիւն անխուսափելի էր, և երկար սպասեցնել չը տուաւ։

Երկու կողմէն ալ կատաղութեամբ կը կուտէին, և նոյն թափով պայքարը շարտանակուեցաւ մինչև իրիկուն։ Թըշնամի կողմէն բաւական թիւով կորուսաներ եղան, մինչդեռ Մուշեղի կողմը վիրաւորուած անդամ չը կար։ Այս պայքարը Մուշեղի համար այլևս յուսահատական էր, ուստի նաև դարկերը համապատասխան՝ իր քաջութեանն ու կատաղանքին։ Յանկարծ Մուշեղ կը նշմարէ 15 զինեալ մարդիկ, քուրդի տարադավ, որոնք պէտի իրենց կուգային։ Մուշեղ կը յայտնէ ընկերներուն այս բանը և կ'աւելցնէ՝ թէ պէտք է ամէն գնով արդիլել մօտենալը, որովհետև ատկէ կախուած է իրենց փրկութիւնը։ Եւ սաստիկ կրակ մը կը բանան եկուորներուն, որոնք նոյնպէս ստիպուած կ'ըլլան փոխադանել։ Մուշեղ, որ թէ կը կրակէր և թէ կ'ուսումնասիրէր եկողները լարուած ուշադրութեամբ՝ յանկարծ կը հասնի Աղբիւր Սերոբի ձայնը, որ կը պոռայ՝ «Մուշեղ ջան, այս ինչ է քո ըրածը. ես ահաւոր կոիւներով հազիւ յաջողեցաց շղթան կտրել ու անցնիլ և քեզի օդնութեան հասնիլ, դուն ալ մեր զրայ կրակ կ'ընես։»

Մուշեղ ըմբռնելով իր վտանգաւոր սխալը, իսկոյն կը կեցնէ կրակը և ընդառաջ կը վազէ կտրիճ Աղբիւր Սերոբը խելայեղ ողջագուրելու։ Մուշեղն այնքան ուրախ էր, որ կարծես մեռած էր և յարութիւն կ'առնէր։ Նոր ուժով ու անդիմադրելի կորովով ամէնքը միասին կը շարունակեն արինահեղ կոիւր մինչև կէս դիշեր։ Այս միջոցներուն Աղբիւր Սերոբը Մուշեղն հետն առած կ'ակսի կամաց կամաց ձորէն-

վեր բարձրանալ կոուելով՝ մինչև որ կը յաջողին շղթան կտրել և յառաջանալ՝ գէպի նէմրութ։

Թշնամին վերջ էր տուած կորստաբեր կոուին. իսկ Մուշեղ և Աղբիւր Սերոբ իրենց բոլոր կտրիճ ընկերներով արդէն նէմրութի գաղաթն էին, ազատ արծիւներու երամի մը նման։ Հոս վերջապէս կրնային ազատ շունչ քաշել, այնքան տառապանքներէ, չարքաշութիւններէ և մեծ կը սկիծներէ յետոյ։ Եւ Մուշեղը կը պատմէր իր ահաւոր պատմութիւնը. սահմանէն, 1897 թիւին, անցնելէն մինչև այդ օրը իր ունեցած կոիւները։ Բնական էր թէ Մուշեղ այնքան փոթորկոտ շրջանէ մը յետոյ. բացարձակ պէտքն ունէր կաղզուրուելու։ Ուստի գիշերները Թեզութի Սր. Յովհաննէս վանքը, իսկ ցորեկները նէմրութի լեռնադաշտի գեղածիծաղ լիճերուն եղերքը 15 օրուան չափ կը հանգստանայ։ Ուերբ ինքզինքը բաւականին կազզուրաւած կ'զգար, սկսաւ յիշել տունը. իր սիրասուն և քաջասիրտ կինն ու զաւակները։ Ուստի Աղբիւր Սերոբի հետ նէմրութէն իջնելալ անցաւ Պիթլիս։

Սակայն դժբախտաբար կառավարութիւնը տեղեկացեր էր եղելութեանը, և Մուշեղի քաղաք մտնելէն երկու երեք օր վերջը, վերսկսաւ իր սովորական հետապնդումը։ Եւ այսպէս օր մը քանի մը սոտիկաններ յանկարծակի մտան Մուշեղի տունը և սկսան խուզաբկութեան։ Բայց եթէ կառավարութիւնն ու սստիկանութիւնը կիսաարթուն էին, ֆէտայիները արթուն էին ամբողջապէս և շարունակ։ Տան մէջ ոչ ոք գտան ի հարկէ, ինչպէս օր առնասարակ կ'ըլլար, ֆէտայիները ժամանակին անցած էին զրացներէն մէկուն պարտէզը, և պահուըտած՝ հոն գտնուող խորունկ քարայրի մը մէջ։ Բայց ըստ սստիկանութեան անուանական ըմբռնումին, պէտք էր չարչարել անմեղները։ Ուստի անոնք իրենց զանութեան թոյնը անդամ մը ևս թափեցին տան մէջ գտնուողներուն վրայ։ Մուշեղի կինն ու հոն գտնուող մէկ քանի աղջականները լաւ մը ծիծելէ յետոյ կ'առաջնորդեն բանու,

ուր նոր խոշտանքումներէ վերջ, ազատ կ'արձակեն: Մուշեցին. կը յաջողուի առանց ո և է միջադէպի քաղաքին մէջ մնալ մէկ ու կէս ամսի չափ: Սակայն այս առեւրեւոյթ դադրած հետապնդումներու շրջանին է, որ Մուշեղի համար կը պատրաստուի ամենասուկալին ու ամենագոււելին և միեւնոյն ատեն ամենաեղերականը — մասնութիւնը...: Թերեւս ո՛չ մէկ մարդկային աղտոտութիւն այնքան պժգալի է, որքան մասնութիւնը: Չը կայ ածական մը, որով կարելի բլայ ու րակել արարք մը, ուրիշ կը գարչին նոյն իսկ դողերն ու պոռնիկներն անգամ: Եւ խորհիլ թէ այդ հրէշը մեզմէ է, հայ մօր մը արգանդէն ծնունդ առած, այն ատեն հանդուրժանքը բացարձակ անկարելի կը գառնայ: Ու եթէ քննենք մեր աղգային և ցեղական խոր և երկարատև թշուառութիւնը, մեր գարեւոր նահատակութիւնն ու գերմարդկային ճիգերուն ու մահախոյանքներուն փուշ ու տատասկով միայն պսակումը փոխանակ վարդի ու գախիի, անշուշտ պէտք է վնասուել այդ հրէշային ախտին մէջ, որ գարատև ստրկութիւնը բաւական խոր արմատներով ծաղկեցուցեր է մեր մէջ...:

Խաչմանուկեան Յովկակիմ աղան, որ քաղաքի ամենաշաբուստ ջոն էր, կառավարութենէն դրդուած՝ կը մօտենայ Մուշեղին ու հազարումէկ չողոքորթիչ խօսքերով ու ահաւոր երդումներով, ինքինքն համակիր մէկը ցոյց կուտայ Մուշեղին և անոր միջոցաւ հայ յեղափոխութեան: Զափազանց կը թախանձէ, որ կերպով մը իրեն ներկայացնէ Աղբիւր-Սերոբին և ընկերներուն, հիացած է անոնց քաջութեան և պատիւ պիտի համարէ իրեն անոնց հետ ծանօթանալով, մանաւանդ որ ինքը հարուստ է, և մտադիր է դրամով օգնել սրբքան դորձին: Մուշեղ, որ դիւցազնական քաջութեան հետ նաև անսահման բարի էր ու հաւատացող, ինչպէս որ առհասպակ կ'ըլլան մհծ-մարդիկ, հաւատաց այս խորամանկ ու գարշելի սողունին և խոստացաւ անոր խնդրանքը կատարել: Գիտուածաբար այդ օրն իսկ Մուշեղ նամակ մ'էր ստացեր Ախլաթի Սոխորթ գիւղէն, որով իրեն կը յայտնուէր՝ թէ

քանի մը օրէն Աղբիւր-Սերոբն իր 15 բնկերներով Պիթլիս պիտի գանուի: Յովկակիմ աղան, այդ զառաւմած աղուէսը, դիւական ժպիտ մը ծաղկեցնելով իր թոռմած այտէրուն վրայ, Յուդայի մը բերկրանքով մեկնեցաւ:

Վերջալոյսը մարելու վրայ էր, երբ Մուշեղի իր Սիմօն, Աղիքսան և Հաճի Յակոբ ընկերները պատրաստելով՝ ճամբայ յնկաւ դէպի այն կողմը, ուրիէ Աղբիւր-Սերոբը պիտի գար իր 15 բնկերներով: Դրհոր գիւղը հասնելով, հոն սպասեցին, արովհետեւ Սերոբ անպայման անկէ պիտի անցնէր: Ժամ մը յետոյ արդէն Սերոբ կ'ողջագուրուէր Մուշեղի հետ, անհամբ հարցումներ տեղացնելով անոր քանի մը ամսուան գործունէութեան մասին: Այսպէս խօսացիելէ ու հասպատանալէ յետոյ, գիշերուան խաւարները ճեղքելով կուգան և կ'իջեւանին Պիթլիսէն կէս ժամ հեռու Փափշէն հայարնակ գիւղը:

Փափշէն, քաղաքին այնքան մօտ բլալով՝ չ'ունի իր սեփական շուկան, այնպէս որ բնակիչներն ստիպուած էին խումբ խումբ քաղաք երթալ իրենց զանազան պիտոյքները հայթայթելու համար: Այսպէս կին մը, առտուան լցոյը բացւելուն, խուրցը կը զարնէ ուսին և ճամբայ կ'ընկնի դէպի քաղաք, հետը տանենով նաև իր իսկ ճեղքերով պատրաստուած հողէ ամաներ (պտուկ), զանոնք վաճառելու և ստացած դրամով իր պէտքերը հոգալու: Այս կինը քաղաքէն հազիւ 20-30 քայլ մնացած՝ Մզրի կամուրջին վրայ կը հանդիպի Յովկակիմ աղային, որ Մուշեղին տեղեկացած բլալով՝ թէ այդ իսկ առաջան ֆետայիները պիտի գան Պիթլիս, հոն շտապեր էր զանոնք դիմաւորելու, և կամ որ աւելի ճիշդն է, անոնց ամէն մէկը լաւ մը ճանչնալու, ապագային անոնց կեանքերովը կառավարութեան հետ առուտուր բնելու նրապատակով:

Յովկակիմ աղան բարեպաշտ և բարի հօր դէմքը կեղծելով՝ կը մօտենայ միամիտ կնոջը, որպէս յաճախորդ անոր պուտուկներուն: Կարգ մը սակարկութիւններէ վերջ, կը հարցնէ՝ թէ ի՞նչ կայ Փափշէնի մէջ: Միամիտ և բարի

Հայ մայրը, առանց կասկածելու թէ հարցնողը սադայէլ մընէք և կամ բորեան մը մարդկային կերպարանքով և հայ անտևող ողեւորուած կը պատասխանէ. — “զի՞նչ կուզես որ էղնի, աղեկներ էկան, դըմմէն էլ ճակ ու սիլաներով (զարդարուն և սպառապէն), ով որ աւանի էտանց կը կարծէ աժդահա հն, մեւնիմ էտանց գէմքին. և հիմի գեղ կը կենան” — :

Յովակիմ աղան երջանիկ էր. թեւեր կուզէր որ թուչէր վալիին քավ: Բայց այս հոգերանութիւնն էր. մինչդեռ, երբ հարկ եղածը իմացաւ, այնպէս մը բաժնուեցաւ գեղջուկ կիոնջամէն, որ անոր վրայ չարչարուած սուրբի մը տպաւորութիւնը թողուց: Քաղաք համներով՝ Յովան առանց վայրիեան մ'իսկ կորանցնելու, ամէն բան աւղեկացուց վալիին, որմ իր կարգին անմ'իջականօրէն վաշո մը զինուոր և խումբ մը ձիւոր սուտիկաններ դրկեց Փափշէն ֆետայիներուն դէմ:

1898 թուականին առառուան գեռ գիւղը բալորովին չը պարթնած՝ արդէն պաշարուած էր... Փետայիներու խմաց տրուած էր, և կոխւը սկսեր էր: Մինչեւ կէսօր շարունակուեցաւ գաժան բնդչարումը, երկուսսեւք մեծ վճռականութեամբ: Ֆետայիներէ սպամնուած էր մ'իայն Պուլանըցի Արգիս անուն երտասարդը և Զուլումաթը սրտուքն վիրաւորուած ։ Մուշեղ Զուլումաթը կը յանձնէ պիտսաւոր Կարապետին, որ պէս զի զայն կուտի վայրէն հեռացնելով՝ ապահով տեղ մը գարմանուի: Սյս հրամանը վայրիկանապէս կը կատարուէր: Թշնամիներու կորուսաք տեղի մեծ էր: Մուշեղի գնդակը գիւտին էր տապալած գորապետ մը, և 20-է տեղի զօրքեր ու սոտիկաններ ֆետայիներուն զոհ եղած: Երթալավ կոխւը կը սաստիկանար, և Պիթլիսէն ու շրջականերէն ահազին բազմութիւն մը զինեալ թուրքերու և քիւրակերու դէպի Փափշէն կը փութային: Հոս զանազան խումբերու վերածուած՝ կը բարձ անային լիոնները: չորս կողմէն կրկնակ պաշարելով ֆետայիներու դիրքերը:

Մուշեղ տեսնելով որ փախուստի ոչ մէկ հնարաւորութիւն չը կար, ընկերները չորս մասերու կը բաժնէ և անոնն

Այս յանձնարարէ անվհատ և կատաղի կուտիր, և կամ բնաջինն զառնալ և կամ փախչիլ ձեւով մը: Այսպէս կոխւը չորս զառնան կէտերու վրայ բուռն կը շարունակուի մինչեւ երեկոյ: Մուշեղ իր երեք ընկերներով գէպի մերան կողմի քիւրակերուն դառնալով՝ տակաւ առ տակաւ կը ցրուէ զանոնք, մինչեւ որ պաշարման շղթան կը նոսրանայ: Քանի մը լաւ կառավարուած և սպաննիչ համազարկներ եւս, և ահա շղթան կարուած է և բոլոր ֆետայիները պատեհութիւնը կունենան լիո բարձրանալու:

Այլեւս վտանգը անցած կարելի էր համարել, մանաւանդ որ պեխսաւոր Կարապետի գնդակը թնդանօթաձիգն ալ էր տապալեր: Այժմ թէն ֆետայիները ապատ էնն և ամէն հնարաւորութիւն ունէին բոլորովին անգամնելի դառնալու, բայց որովհեակ պաշարման շղթայէն գուրա էնն, լրեաց զիրքերը հիմնալի և մանաւանդ վրէժի հունձքը առատ: ուստի որոշեցին կրիւը մինչեւ կէս գիշեր շարունակիլ՝ սպաններով մեծ քանակութեամբ զօրքեր ու քիւրակեր: Որսէալ ժամի համնելուն՝ կը հնուանան լեռնէն ու կ'անյայտանան անծանօթ ուղղութեամբ:

Վալին այս ամէնն իմանալով՝ ամօթահար ու թունաւորուած, և ինչպէս այս երկրի կառավարի հներուն հանճարեղ եղանակն էր գրքելակերպի, հրաման ըը կ'ոռնայ քիւրդ և թուրք բարբարաներուն աւերակ զարձնել Փափշէն գիւղը և քար քարի վրայ չը թողուէ: Յաջորդ առառուն Փափշէնի անմեղ բնակչութիւնը կոտոր ւած էր և անոնց տունները թալանուած: իսկ ինքը, գիւրը, տիսուր մոխրակոյտի մը վնարածուած: Տայց, ախորդակը կը բացուի ուտելու պահին, ինչպէս կ'ըսէ ֆրանսական առածը:

Կործանարար ամրութիւն Փափշէնի տաք մի խրմելը թողած՝ կը խուժէ գէպի քաղաք: Հոս ալ կը մանէ սակերիչներու շուկան ու կը կողոպտէ բոլոր խանութները, ու աւեան ծաբաւն ալ 30 նոր անմեղ զոհերով յագեցնելէ վերջ, նոր կը ցրուի: Պիթլիսի Հայութիւնը ահ ու սարսափի կը մատնուի և խա-

Նութապանները քանի մը օր վախէն չեն համարձակիր իրենց խանութները վերաբանալ: Վերջապէս վալիին “հայրախնամ” վատահացումներէն քաջալերուած՝ կամաց կամաց գործի կը վերակալն:

Փափշէնի կոռէն յետոյ գինուորներն ու քիւրտերը այլ և չին համարձակիր ուղղակի Մուշեղի դէմ ելնել: Այդ օրէն սկսեալ, նոյն իսկ ցորեկ ատեն թուրքերը չին կրնար անցնիլ Ծաղրիկորու թաղէն, ուր կը գտնուէր Մուշեղի տունը, վախնալով որ մի գուցէ Մուշեղի անհաշտ զրէժիշըն դրութեան գոհ դառնան: Նոյն սարսափը կ'ապրէր ինքը, կառավարութիւնը և սատիկանները: Յաճախաղէպ էր, որ Մուշեղը օր ցերեկով և մինակը պատահէր փօլիսներու, ո՛չ ոք կը համարձակիր ձերբակալերու նոյնիսկ փորձն ընել: Ան այլեւս վեր էր օրէնքէն ու մարդոցմէն: Իր անզուգական սիրտն ու հզօր կամքը, առասպելական քաջի մը համբաւը տուած էին իրեն, և արդէն սկսեր էր երգուիլ քիւրտ աղջիկներէն ու կտրիճներէն: Մուշեղ տեսնելով որ թշնամիները այլեւս չեն համարձակիր բացէ ի բաց իրեն ասպարէզ կարգալ, այլ վատարար իրենց պունիկ վրէժինդրութիւնը կը գործադրեն խեղճ ու անզին հայ գիւղացիներուն վրայ, ուստի և, հակառակ իր գաղափարականի սկզբունքներուն, ակամայ կ'որոշէ ակն ընդ ականի օրէնքը կիրառել: Այսպէս օր մը Մուշեղ երբ կը լոէ թէ քիւրտերը Պիթլիսի շրջականները գտնուող Մօտիկան գաւառակը աւարի տալով՝ հայերու միտկ ապրուստի աղբիւրը եղող ոչխարներն ու գառները քըշեր տարեր են, իսկոյն իր հետ վերցնելով Սիմօն, Աշոտ և Ալիքոսն ընկերները կը սուրաց Մօտիկան: Արդար զայրոյթով լիցուած կ'ատիպէ քիւրտերը, որ ետ տան իրենց աւարը ։ Մուշեղի հրամանը կը կատարուի բառացիօրէն: Սակայն Մուշեղն ասով միացն չը բաւականանար, այլ կը քշէ ու կը տանիքիւրտու ոչխարները և զանոնք մինչեւ Պիթլիս բերելով՝ կը բաժնէ ընչաղուրկ հայ գիւղացիներու և քաղաքի աղքատներուն միջնէ: Կառավարութիւնը ստուգելով որ այս հարուածի

հեղինակը Մուշեղն էր, և լուր առնելով՝ թէ ինքն ալ տունը կը գտնուէր, պաշարել կուտայ ամբողջ թաղը և Մուշեղի տան հետ կը խուզարկուին միւս բոլոր տունները: Եւ սակայն խուզարկութիւնները ոչ մէկ հետեւանք կուտան: Մուշեղի կին՝ Շողերը խիստ հարցաքննութեան հնթարկելով, ասկէ ալ բան մը չին կրնար հետեւցնել: Այս անդամ իմաստուն կառավարութիւնը գ'ւտ մը կ'ընէ, որով չափազանց վստահ էր՝ թէ վերջապէս Մուշեղը պիտի կարենայ ձեռք ձգել: Կը խմբագրուի մազպաթիա (պաշտօնաթուղթ) մը, այս իմաստով՝ թէ Շողերը կը պարտաւորի Մուշեղը կառավարութեան յանձնել՝ ըլլայ, երբ ան տուն է եկած, ըլլայ երբ քաղաքին մէջ ուրիշ տան մը մէջ է պահութաած: Հակառակ պարագային Շողերը իր երեք զաւակներով պիտի կախուի: Այս թուղթը պատրաստելէ յետոյ, կ'ստորագրէ Շողերը, կը կնքէ իմաստուն կառավարութիւնը, ինչպէս որ նաև կը վաւերացնեն թաղականներն ու մուխթարը: Կը կարծուէր թէ ամէն բան թաղականներն ու մուխթարը: Ու կարծուէր թէ ամէն բան պիտի լմննար այս թուղթով: Ո՞չ: Ուստիկաններ կը վեխսկին իրենց խուզարկութիւնը, և կը յաջողին գտնալ Մուշեղի հըրացաններէն մէկուն կոմին ու փողը: Կը սկսի վայրագ և անողորմ ծեծը: Շողերը, որ ինքն էր քակած և սիւրմէն անյայտացուցած՝ կիսամեռ ինկած հարուածներուն տակ և արիւնլուայ, կը մերժէ սիւրմէն յանձնել, յայտարարելով՝ թէ տեղեկութիւն չտնել: Ուստիկաններն այլ ևս յոդնած խոչտանքէն՝ մերկ գետնի վրայ տարածուած թողնելով Շողերի ջախչախուած մարմինը, անոր ազգականներէն մէկ քանին նոյն խոչտանքաւմներով բանտ կ'առաջնորդեն, ուր սովորական չարչարանքները տալէ յետոյ՝ ցնոր անօրէնութիւն դարձեալ ազատ կ'արձակեն:

Շողերի դրութիւնը բաւական ծանր էր: Ծեծը վերքեր էր բացած մարմինին վրայ և հիւանդացուցած զինքը: Սակայն այս բոլոր չարչարանքը սիրայօժար և անտրտունջ կը տանէր, խոր գիտակցելով՝ որ ամէն մէկ մահակի հարուած երկվայրեան մըն էր հայ ազատազրութեան ուշացող ժամին: Ուրախ

և հպարտ էր անսահմանօրէն, որ Մուչեղի համար կը տառապէր և անոր միջոցաւ համազգալին արդար դատին։ Ե



որպէս ճշմարիտ հայ մայր ու արժանականիր կռակից հսկաց ու անընկճելի գաղափարականին, ջարդ ու փշուր մարմնով ծռած իր օրորոշի մանկան, զայն կը սնուցանէր յեղափոխա-


Այսն կաթող։ Ու ամէն գէշեր միօրինակ երգն էր, զոր կ'եր-
գէր մանկվաները քնացնելով։ —

Գեհ մեծացիք, շուտ պօյ բաշիք, բաղեք ջան,
Քիւրշի արխև խմել սորվիք, բաղեք ջան :

Հակասութիւններու այս ձգմիմ աշխարհին մէջ, ուր ան-
նչան որդ մը հակայական կազնին կը տապալէ և աներեւոյթ
մանրէն յաղթամնդամ մարդք՝ թելի մը վերածած՝ հողին կը
անձնէ, մնտուի է յուսալը որ միենիրը միշտ ունենան իրենց
արժանապայիլ վախճանը: Յաճախ շատ անհշան, զսեհիկ
պարագայ մը վախճաններ կը գարբնէ, որ սաբափի և յու-
սահատութիւնն կը մասնուի բանական մտածուե՞ք. կը սառի
սիլսը և հաւատքը իր ուրացումի պատանիքը կը հազնի: Եթէ
իրօք կայ արդարութիւն մը ախեղւրքին մէջ, ապա ուրեմն
պէտք էր որ արդարները, բարիններն ու վահեմները խնայուէին
և իրենց նպատակին գրնէ մօտեցած՝ մէրկանացին իրենց
հողերը... Բայց այս այսպէս չէ, և հակայական ու անպար-
տելի Մուշեղին ալ ճակատագիրը վերապահած էր շատ ան-
գութ և բնզգիցեցիչ վախճան մը:

Կառավարութիւնը դիշեր ցորեկ Մուշեղը ձեռք անցնելու մասին կը խորհէք: Ամէն միջոց փորձուած էր, բանակներ դէմք հանուած էին, զիսեալ ամրախներ յարաժամ՝ շղթաներ էին կազմած: բայց այս բոլորն ՚ի գուր էին անցեր: Եւ հետեւանքն այն էր եղած, որ Մուշեղը ձերբակալել կամ սպաննել ուզող ամէն մէկ ռսափիկան կամ քիւրտ, երբ ճիշդ որ առիթը կը ներկայանար, ստուերի մը նման առջևելն խոյս կուտար: Կը մնար միայն մէկ միջոց՝ գաւու ու նենգութիւնը... և այս ալ ստրկացած հայի ձեռքրվէ: Արդէն այս կերպի յաջողութեան մասին տիրահոչակ Խաչմանուկեան Յովակիմ աշգան գեղեցիկ ապացոյց մը տուած էր: Աւսոփ դարձեալ միեւնոյն միջոցին դիմելով, վալին լր մօտ կը կանչէ Պիթլիսի Հայ երեւելիներէն մէկ քանին և անոնց հետ կը խորհրդակցի: Առաջարկուած կաշառքէն լացած, այս եղբայրասպանները, որոնցմէ մէկ քանին արդէն անշացած են, ու մէկ քանին

ալ դժբաղտաբար դեռ կապրին, և որոնց անունները պատեհ չենք սեպեր հոս արձանագրելու, յանձն կառնեն անարդ և գարշելի յուղայութիւնը:



Ետեւէն կայ յուղաները. — Զարմէն աջ՝ 1. Մեղոնէ: 2. Աշրաբնկ: 3. Մոլուս: Արքէն ձիւն ձմեռը նստած էր ամէն կողմ: Այս պատ-

ճառով խալ Մուշեղ ճեռաշած էր քաղաքէն թշնամիններու ճեռքը չ'իշնալու համար, և գացած ապաստանած էր քաղաքէն երկու ժամ հեռու գանուող Կուլթիկ զուս հայաբնակ զիւղը: Այսուղ երկու ամիս մնալէ յիտոյ, օր մը Պիթլիսէն կեղծ նամակ մը կ'ստանայ, որով կը խնդրուէր իրմէ անյապաղ յաջորդ օրն խալ ներկայ գանուվիլ Խախոէֆ զիւղը, յեղափոխական շատ կարեւոր գարծի մը համար: Պարզ է թէ նամակը գրողները այն երեւելի հայերն էին, որոնք խորհրդակցած էին վալիին հետ Մուշեղի մասին: Մեծահոգի և միամիտ Մուշեղը, առանց կասկած մ'ունենալու, նամակն առածին պէս, հետք կը վերջնէ իր երկու ընկերները՝ Ծուարցի Առատուրն ու հաճի Յակոբը և կը գութայ Խախոէֆ, ուր իրմն կը կանչէր գաղափարական պարտականութիւնը:

Կը մտնան զիւղ և կ'ուղղուին այն գաւադրական տունը, ուր նշանակուած էր ժամադրութիւնը: Ներս կը մանան չէմքէն, և անգամ մըն ալ գուրս չ'են կրնար եղել անկէ(*)... Այս քառ եղետնը կատարուեցաւ 1899 թուին:



(*) Մուշեղի մահուան պարտգաներու մանրամասնութիւնները հեղինակը կը վերապահէ ուրիշ առիթի մը:

ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՈՒՐԱԾ ԵՐԳԸ ՄՈՒՇԵՂԻՆ

Առաջեղ, Մուշեղ յեղներից իշան,
Լեռներ ու ձորեր եղբայր չան, օքեւան եղան:
Եկամի-հասամի պատերազմի դաշ
Քաջ Մուշեղ առիւծ, եղբայր չան, մենի ենի ընկեր:
Եկամի-հասամի Կարալինս ասա
Ամբողջ ֆիւր ամբոխը մեզ վրայ լեցուեցան:
Դեմ կրուիք տղեր, դեմ կրուիք բաց բաց
Տիրոջ սուրբ կրամով, եղբայր չան, մենի կ'երբանի առաջ:
Մենի ենի առիւծ, անենի են ապուա
Չորս հազար հոգի, եղբայր չան, արեցինի ասկա:
Եկամի-հասամի աւերակ չաղաց,
Աւերակ չաղաց, եղբայր չան, օքեւան եղամի.
Սարեր ու քարեր մեզ վրայ դարձան մարդ
Աւերակ չաղաց, եղբայր չան օգնեց մեզի շաս:
Աստուած աւերէ Խափոնիք ըսուած զեղ
Կորուս տուեցին, եղբայր չան բաց Մուշեղ զուր տնդ:
Մուշեղ եւ ընկեր Խափոնիք զեղ մասն
Միամիտ արտով, եղբայր չան, տան մեջն աղ հնասն:
Արուրիւն իր եղբայր ֆիւրին դիմեցին,
Մուշեղի մարտինը, եղբայր չան, զետին փուեցին:
Առաւոտ յուն պոտին չաղեցին,
Մայերանի ֆիւրեր եղբայր չան, յունքեր կազմեցին:
Արուրիւն իր եղբայր յուրհուրդ կազմեցին
Ասծու կրակ, եղբայր չան, յրեց վրայ բափեցին:
Արուրիւն իր եղբայր Բաղէշ զնացին
Մուշեղի մարտին, հոգի չան, փաշին դրկեցին:
Մուշեղը պոռաց, ազնիւ ընկերներ,
Մուշեղի վրեժ, եղբայր չան, շուտով հանեցին:

ՎԵՐՋԱԲԱՆ

— «Լաւերը շուտ կը հեռանան այս աշխարհէն» — կ'րոէ
Գերմանական առածք: Եւ յիրաւի անխմանալիօրէն հազուա-
գիւտ են փառքի լրումները: Միշտ և ամէն տեղ սկզբն է,
և շա՞տ շա՞տ կէս ճամբին, որ ճակատագիրը իր անշարժու-
թեան կապանքը կը գնէ թոփչքին ու համբաւին, հանձարին
ու բաղդին... Եւ մասնաւորաբար Գաղափարի ջահակիրնե-
րուն հանդէպ այս անքննելի գաժան նախասահմանումը ան-
գութ է եղած և անողոք: Մենք, Դաշնակցականներս մա-
հաւանդ, գիտենք թէ մեր ուխտեալի մշտառք ուսերը քա-
նի՛ քանի՛ փառապանծ ընկերներ, և շարք առ շարք, իրենց
աստուածացումի պահերաւն մահացած, ապշահար ու սահմու-
կած՝ կրած են մինչև անչութեան դուռները...

Իսկ Մուշեղը շատերէն մէկն է եղած՝ իր օպոստովիառ
մեծութեանը նախօրեակին՝ կեանքէն ու գաղափարամարտէն
անջատուած...

Հայ Յեղափոխութեան արշալոյսի հսկաներու մերունդէն,
և այդ պատճառով հօթնիցս անմահ, համակ հուանդ ու կամք,
նախաշաւիղ և ուահվիրայ ազատութեան, անվեհներ մարտիկ
և անքնկճելի ախոյեան, դիւցազն և մեծահոգի... ու յան-
կարծ դաղար և անշարժացում, մահ և անէացում. Կալ ինքը
լնդամէնը հազիւ 30 տարեկան...

Հասակ մը, երբ մարդիկ դեռ նոր հասունցած և ինքնուրոշուած, իրենց կեանքին ու կոչումին ուղին կը գծեն։ Ո՞վ գիտէ, թերեւս և կը հախազգար՝ որ ապերախտ աշխարհն ու մանաւանդ դաճաճ միջավայրը զինքը շատ երկար չը պիտի հիւրընկալէին, ուստի և այդ պատճառով իսկ դեռ 12 տարեկանին հասունցած էր ան արդէն դարավրէժի արեւական մահերուն համար։

Անոր այնքա՞ն անբաղտատելի քաջութիւնն ու հերոսամարտերը, անկարելի տոկունութիւնն ու մոլեռանդ անվճառութիւնը՝ աւանդավլէպ մը բլլալ կը թուի. և ինքը առասպելական էակ մը, նման այն անզոյ դիւցազուներուն, զորամարդկային պերճ երեւակայութիւնն ստեղծեց, ու ժողովուրդները դարերով որպէս Աստուած պաշտեցին . . .

Բայց ո՞չ, ան իրողութիւնն մըն է անհերքելի, և բազմաթիւ են ու այլացեղ անոնք, որոնք ուխտաւոր վկաներն են եղած Հայ հսկային ամեհութեանը, ու դեռ կ'ապրին այսօր։ Եւ սակայն ի՞նչ անկարելիութիւն! միթէ Մուշեղը հրաշափառ մարմնացումը չէ՞ր Հայ ժողովուրդին, ուրկէ օր մը լուսահրդեհ յայտաղբիւրի մը հանգոյն դէպի յաւերժութիւնը աղբիւրեց . . .

Եւ ինչպէս Մուշեղը, նոյնը և հայ ժողովուրդը, միթէ դարերով չէ՞ մղած իր աւերակ ջրաղացի փառապանծ և անհաւատալի ճակատամարտը։ Միթէ հայ ժողովուրդի գոյամարտի պայմանները նոյնը չեն եղած, ինչպէս Մուշեղինը, իւրաքանչիւր ընդհարումի, ուր չը կար խնայել, չը կար գութ, չը կար երախտիք և պարկեշտութիւն, բայց և չը կար անձնատուութիւն. չը կար ընկրկում և դասալքում . . . անողորմ, անհաւասար և անագորոյն պայքար երկուստեք . . .

Մուշեղը ստհմանազլիսէն ճամբայ ինկաւ թերմօպիկեան հարփւրեակով մը, և ի՞նչ մնաց ողջ, այնքան սահմոկեցոցիչ հերոսամարտերէն . . . Եւ միթէ միեւնոյն ուե ճակատագրին լիաբուռն հարկատուն չեղաւ նաև ինքը՝ հայ ժողովուրդը . . .

Եւ Մուշեղէն բան մը մնաց, որ դաւը և մահը չը կրցան յաղթահարել, չը կրցան մահացնել, այդ գաղափարն էր, այդ հաւատքն էր . . . իսկ ի՞նչ մնաց հայ ժողովուրդի մահախոյանքէն՝ ազատութիւնը և իր նահատակի արգասաւորող արիւներով շաղախուած պապենական անկախ հողը . . .

Մուշեղն Հայաստանով և Հայաստանը Մուշեղով յառուցեալ են այսօր . . .

Ողջոյն և ովսաննա յարուցեալներուն։




Հայր!

Նուիրական ստուերիդ կը ձօնեմ
Սյս գրեոյլս, որպէս վկայութիւն.
Սյն նամբան, որով դուն ընթացար
Ճամբան է նաեւ քու որդուն:

ԱՐՃԱԿ





ՀՀ Ազգային գրադարան



NL0186525

ՀՀ Ազգային գրադարան



NL0186524

ՀՀ Ազգային գրադարան



NL0186523

ՀՀ Ազգային գրադարան



NL0186522

6895

B# 6846
PORTSAD IN TRANSIT

